Ն· 1090 — 1881 ԱՊՐԻԼ 1 ՇԱՐԹԼԻՆԳԻՀ — ՏԻՕՐՏԻՆՃԻՒ ՄԷՆԷ

ԱՊՈՆԷ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Մէճիտիյէ 20 ղրուշտան

ՍԹԱՄՊՈԼ ԻՁԻՒՆ

Պիր սէնէլիք . . . 200 ղրշ.
Ալթը այլըգ . . . 100 »
Իւչ այլըգ . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՁԻՒՆ

Բոլթա իլէ իրսալ օլունճագ-լար իչիւն

Պիր սէնէլիք . . . 230 ղրշ.
Ալթը այլըգ . . . 120 »
Իւչ այլըգ . . . 60 »

Մէճիտիյէ 1 ղրուշ

ԹԷՐՃԷՄԱՆԸ ԷՖԷՖԵՍ

ՄԷՎԱՏՏԸ ԲՈԼԻԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱՒՐՔԷՅԻ ՀԱՄԻ ԵՒ ՄԻԼԻՈՆԱՏԻՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԸԹԼԱՐԸ

Պէհէր սաթիրը իչիւն

1, վէ 2 վէյ 3 ինճի սպեհիֆէ . 5 ղրշ.
4 իւչինճի սպեհիֆէ . . . 2 »
Հինգէր. Պանգաղ Շիրբէթ վէ ուսուրու սարրաֆիյէ այնո, 2 մէ 3ի ինչու սահիֆէլէրէ 6 ղրշ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »
(Հիսապէ միւտաէթ իչիւն փա-ճաթա այրը բազարլըգ օլուր։)

Մէվատտը նաֆիսայա տայիր պէնճէրէ մէճմուէ գանարլ։ օլունճագ վէ ուիրմ օլունճագ էվրագ խոտէ օլունմայճագ։

Մէճիտիյէ 1 ղրուշ

Խտարէխանէսի վէ մաթպասը, Սթամպօլոս Պապը Ալի ճաուտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նրուվէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանրն ուսմուրու իտարէ մէրթ մէրրիրիյէսինէ այիր կէնճտերիլէրէ։ Իգթիզա էնէր։

ԱՍԻԹԱՆԷ 1 ՍԱՊՐԻԼ

ՀԱԼԸ ՀԱԶԸՐ

Ա.թինա գապինէթօսու էլան տէվլէթլերին թէքլիֆինէ ճէվապ վէրմէտի։ Հէր նէ գատար քի Ա.թինատան ալընան թէլէգրաֆլար՝ ճէվապըն պու կիւն եարբն վէրիլէճէյինի պէհեան իտէօրլար իսէ տէ, երինէ Ա.թինատան ալընան տիկէր պիր թէլէկրաֆ՝ պիզիմ տիւնքի Հալը Հազրըմըզտա պէհան իմմիշ օլտուղումուզ պիր ֆիքր ու իհթիմալի թաստիգ իտէճէք պիր խապէր վէրերէք Ա.թինա գապինէթօսունուն տիկէր պիր խաթթը հուտուտա կէօսթէրէճէճինի պէհան իտէօր։

Մ· Գումունտուրօս՝ Պապը Ալի թարաֆընտան օլունան թէքլիֆին եունանա էլչիրմէէճէյինի վէ եունանը իչինտէ Եվրօբանըն տախի ասայիշինի իրլալ իտէճէք պիր իսթիլալ վէ կիւրիւլթիյիս մուճիպ օլաճաղընը վէլհասը կէօսթէրիլէն հուտուտը գապալ իտէմէճէճինի պէհան իմիտիքտէն սոնրա քէնտի թարաֆընտան պիր հուտուտա կէօսթէրէճէք իմիշ։

Տիմէք օլույօր քի Ա.թինա գապինէթօսու Պերլին գօնֆերանսը գարարընը իհրասընա ըսրար իմէքտէն վազ կէչմիշ տիր վէ կէօսթէրէճէյի հուտուտը Պերլին գօնֆերանսընտա չըզըլան խաթտան տահա տար օլաճաղընտա չիւպհէ եօգ տըր· անճագ Պապը Ալինին կէօսթէրտիրի հուտուտա եունանընա ճէվապ թէրճէմ իյի հուտուտա ըրաընտա էնէնէ պիր պէյիւք ֆարգ պուլունճագ վէ եունան եանեա իլէ Մէցօվատան վազ կէչէ տախի սարը թարաֆլարտան Պերլին գօնֆերանսը գարարընը թէմամը իլէ իհրասընա ըսրար իտէճէյինտէն մաասա, պէլքի զէրը օլունան իլի մէվգիէ պէտէլ տախի տիկէր թարաֆտան պիր միւքասֆաթ խաթ յէճէք տէր։

Մ· Գումունտուրօս պու եէնի խաթթը գապինէթօ հէյէթիյէ գարարաշտրրդտան սոնրա մէճլիսը մէպուսանը տախի ֆէվգէլատէ սուրէթտէ ճէմ իտէրէք։ պու գարարը գապալ վէ թաստիգ իմտիրէճէք վէ օնտան սոնրա տուէլը մուազզամ սիֆէրսընին միւթէրէք նօթասընա ճէվապէն պէյան իտէճէք տիր։

Տիմէք օլույօր քի պէքլէնիլէն ճէվապըն պու կիւն եարբն վէրիլմէսի մէմուլ օլմայըպ՝ պէլքի պիր գաչ հաֆթա տահա պէքլէնիլմէք իգթիզա իտէճէյի անլաշըլըյօր։ Օլսա օլսա Մ· Գումունտուրօսչմիտիրք պու ֆիքր ու նիյէթի միպէյլին սիւֆէրայա պիր ճէվապ վէրէպիլիր։ անճագ մաթլուպ օյան ճէվապ պու տէյիլ տիր։

Մ· Գումունտուրօսըն արգատայլարը իլէ պէրապէր հազրըլաչաճաղը թէրթիպ տախի պիր գաչ թէհլիքէյի եէրլերտէն կէչմէք մէճպուրիյէթինտէ պուլունաճագ տըր։ Եվվէլա եունան մէճլիսը մէպուսանընին պու թէրթիպի գապալ իտիպ իթմէյէճէքլերի· սանիէն, Եվրօբա տէվլէթլերինին թէճվիզ իտիպ իթմէյէճէքլերի վէ նիհայէթի Պապը Ալինին մուվֆագաթ կէօսթէրիպ կէօսթէրմէյէճէյի մէճհուլ տըր։

Ա.թինա գապինէթօսընին կէօսթէրէճէկի հուտուտըն տէվլէթը Օսմանիյէնէ էլվէրէճէք պիր եօլտա օլմայաճաղընտա չիւպհէ եօգ իմատըղընտան, վէ Պապը Ալինին մուհարէպէնին էօնիւնիւ ալմագ իչիւն իտպիլէճէյի սօն ֆէտտաքեարլըը՝ պէհան իթմէյի արագտէն իպարէթ օլուպ օնտան զիյատ վէրմէքտէն իսէ մուհարէպէ կէօղէ ալաճաղը մալիւմ օլտուղունտան, Եունան թէքլիֆինին Պապը Ալի թարաֆընտան գապալ օլունմասը մէմուլը խարճինտէ տիր։

Գու հալտէ մուհարէպէ իհթիմալլերի հէր վագթտան զիյատէ աչըգ պուլունտուղունտան, եունան պիր թարաֆտան միւշթէրէք նօթանընն ճէվապընը հազրըլամաղլա պէրապէր, պիր թարաֆտան տախի թէտարիքեաթը հարպիյէեէ տէվամ իտիւպ հուտուտա պօեունա ասքէր սէվգ իթմէքտէ տիր։

* * *

Ֆրանսա գապինէթօսու թունուղ մէսէլէսինտէքի հարէքէթինտէ սէրպէսթ օլմագ իւզրէ, մէճլիսի մէպուսանտան մէէզունիյէթը թամամէ ալմըշ, վէ հէր նէ գատար քի Թունուզու զապթ իթմէք նիհեթինտէ պուլունմատըղընը պէհան իթմիշ իսէ տէ, ճէզայիրին իսթիգպալընը թէէմին իչիւն, մէճպուրիյէթ կէօրիւր իսէ, հէր նէվի թէշէպպիւսսթատան չէքինմեէճէկինի պէհան իթմիշ տիր։

Ֆրանսա գապինէթօսունուն պու սօն ֆիքատէսի թունուզ հագդընտաքի նիյէթինի իղհարէ քեաֆի տիր։

Ֆրանսանընն պու նիյէթի բէք եէնի օլմայուպ, կէչէն սէնէտէն պէրի մէվճուտ օլտուղու լօրտ Սալիսպուրիին պու տէֆա նէչը օլունան պիր թաճրիրաթտան անլաշըլմըշ տըր։

Օ վագթի ինկիլթերրա խարիճիյէ նազրը պուլունմուշ օլան միւշարիրէյհ՝ ինկիլթերրանընն թունուզտա հիչ պիր կէօնա մէնաֆիի օյմատըղընը վէ պինէն ալէյհ Ֆրանսա թունուզ պէյինի տիւշիրմէէճ գալգըշը իսէ ինկիլթերրանընն միմանատ թմամէէճէյինի պէհան իմիտիր։

Գու իշ Ֆրանսանընն եալընըզ քէնտի պաշընա իհրասընա գալգըշմայաճագը գատար միհիմմ օլտուղունտան, աէվվէլթը միշարիրէյհանընն պունտա պիր արգատաշը օլաճաղընա չիւպհէ եօգ իսէ տէ, ուու արգատաշընընն քիմ օլաճաղը հագդընտաքի իհթիմալթա միւթաթիլիք տիր։

Պիր բիվայէթէ կէօրէ, Ֆրանսա տօղրուտան տօղրույա ինկիլթերրա իլէ ույուշուպ ինկիլթերրանընն տիկէր պիր թարաֆտա իսթէտիյինի եարմագտա սէրպէսթ պըրագըլմասը չարթը իլէ քէնտիսի Թունուզու զապթ վէ ճէզայիրէ իլիշագ իթմէք ֆիքրինտէ տիր։

Տիկէր պիր բիվայէթէ կէօրէ, Ֆրանսայը Թունուզընն զապթընա թէշվիգ իտէն Ալէմանիա օլուպ, բրէնս Պիզմարգընն պունտան մագսէտի տէ Ֆրանսայը Իթալիա վէ Ինկիլթերրա իլէ պօղուշտուրուպ եալընըզ պրագմագ վէ եախտ քէնտի թարաֆընա ճէլպ իթմէք իսիյ։

Հէր հալտէ Ֆրանսանընն նիյէթլերի մէվգիի իհրայա գօնուլուպ ֆիիլիյաթ կէօրիւլիւյիւ վագթի, օ վագթի պու մէսէլէէ գիմտխալ օլանլարը քիմլէր օլտուղու վէ պունուն քէօքլերի պէրինտէ մի եօգսա լօնտրատա մը պուլունտուղու անլաշըլաճագ տըր։

ՍԱԳԸԶ ԶԵԼԶԵԼԷՍԻ

Սուսամ մէճլիսի այանը Սագըզ աֆէթզէտէկեանընա 100 լիրա իանէ վէրիլմէսինի գապալ իթմիշ տիր։

Սագըզընն հարէքէթի արզը Սուսամ ատասընտա տախի հըսս օլունուպ, պունու միթեագրպէն չէտիտ պիր պօրա զուհուր իթմիշ վէ պիր չօգ խանէլէրլէ պէրապէր բրէնսին գօնաղը տախի զէտելենմիշ վէ բրէնս տէ ատասընն իչէրիսինէ տօղրու իլթիճա իլէմիշ տիր։ Սուսամլըար Սագըզ աֆէթզէտէկեանը իչիւն բէք չօգ էքմէք, բէքսիմէթ, բիրինճ վէ Թէրմիթիւն Թօբլայըպ։ Բաբօ նամ Օսմանը գարաղալ սէֆիհնէսիյէ իրսալ իթմիշլէր տիր։

Սագըզընն իլք հարէքէթի արզը էնանասընտա Անտրօս վէ Թինօս նամ ատալար տախի սալանըպ պիր աղ զէտելենմիշլէր իսէ տէ, նուֆուսա պիր զալթ վուգու պուլմամըշ տըր։

Սագըզ պուլունտուղունտան, եունան պիր թարաֆտան միւշթէրէք նօթանընն ճէվապընը հազրըլամաղլա պէրապէր, պիր թարաֆտան տախի թէտարիքեաթը հարպիյէեէ տէվամ իտիւպ հուտուտա պօեունա ասքէր սէվգ իթմէքտէ տիր։

* * *

Ֆրանսա գապինէթօսու թունուզ մէսէլէսինտէքի հարէքէթինտէ սէրպէսթ օլմագ իւզրէ, մէճլիսի մէպուսանտան մէէզունիյէթը թամամէ ալմըշ, վէ հէր նէ գատար քի Թունուզու զապթ իթմէք նիհեթինտէ պուլունմատըղընը պէհան իթմիշ իսէ տէ, ճէզայիրին իսթիգպալընը թէէմին իչիւն, մէճպուրիյէթ կէօրիւր իսէ, հէր նէվի թէշէպպիւսսթատան չէքինմեէճէկինի պէհան իթմիշ տիր։

Ֆրանսա գապինէթօսունուն պու սօն ֆիքատէսի թունուզ հագդընտաքի նիյէթինի իղհարէ քեաֆի տիր։

Ֆրանսանընն պու նիյէթի բէք եէնի օլմայուպ, կէչէն սէնէտէն պէրի մէվճուտ օլտուղու լօրտ Սալիսպուրիին պու տէֆա նէչը օլունան պիր թաճրիրաթտան անլաշըլմըշ տըր։

Օ վագթի ինկիլթերրա խարիճիյէ նազրը պուլունմուշ օլան միւշարիրէյհ՝ ինկիլթերրանընն թունուզտա հիչ պիր կէօնա մէնաֆիի օյմատըղընը վէ պինէն ալէյհ Ֆրանսա թունուզ պէյինի տիւշիրմէէճ գալգըշը իսէ ինկիլթերրանընն միմանատ թմամէէճէյինի պէհան իմիտիր։

Գու իշ Ֆրանսանընն եալընըզ քէնտի պաշընա իհրասընա գալգըշմայաճագը գատար միհիմմ օլտուղունտան, աէվվէլթը միշարիրէյհանընն պունտա պիր արգատաշը օլաճաղընա չիւպհէ եօգ իսէ տէ, ուու արգատաշընընն քիմ օլաճաղը հագդընտաքի իհթիմալթա միւթաթիլիք տիր։

Պիր բիվայէթէ կէօրէ, Ֆրանսա տօղրուտան տօղրույա ինկիլթերրա իլէ ույուշուպ ինկիլթերրանընն տիկէր պիր թարաֆտա իսթէտիյինի եարմագտա սէրպէսթ պըրագըլմասը չարթը իլէ քէնտիսի Թունուզու զապթ վէ ճէզայիրէ իլիշագ իթմէք ֆիքրինտէ տիր։

Տիկէր պիր բիվայէթէ կէօրէ, Ֆրանսայը Թունուզընն զապթընա թէշվիգ իտէն Ալէմանիա օլուպ, բրէնս Պիզմարգընն պունտան մագսէտի տէ Ֆրանսայը Իթալիա վէ Ինկիլթերրա իլէ պօղուշտուրուպ եալընըզ պրագմագ վէ եախտ քէնտի թարաֆընա ճէլպ իթմէք իսիյ։

Հէր հալտէ Ֆրանսանընն նիյէթլերի մէվգիի իհրայա գօնուլուպ ֆիիլիյաթ կէօրիւլիւյիւ վագթի, օ վագթի պու մէսէլէէ գիմտխալ օլանլարը քիմլէր օլտուղու վէ պունուն քէօքլերի պէրինտէ մի եօգսա լօնտրատա մը պուլունտուղու անլաշըլաճագ տըր։

ՍԱԳԸԶ 12 ապրիլ

Սուսամ մէճլիսի այանը Սագըզ աֆէթզէտէկեանընա 100 լիրա իանէ վէրիլմէսինի գապալ իթմիշ տիր։

Սագըզընն հարէքէթի արզը Սուսամ ատասընտա տախի հըսս օլունուպ, պունու միթեագրպէն չէտիտ պիր պօրա զուհուր իթմիշ վէ պիր չօգ խանէլէրլէ պէրապէր բրէնսին գօնաղը տախի զէտելենմիշ վէ բրէնս տէ ատասընն իչէրիսինէ տօղրու իլթիճա իլէմիշ տիր։ Սուսամլըար Սագըզ աֆէթզէտէկեանը իչիւն բէք չօգ էքմէք, բէքսիմէթ, բիրինճ վէ Թէրմիթիւն Թօբլայըպ։ Բաբօ նամ Օսմանը գարաղալ սէֆիհնէսիյէ իրսալ իթմիշլէր տիր։

Սագըզընն իլք հարէքէթի արզը էնանասընտա Անտրօս վէ Թինօս նամ ատալար տախի սալանըպ պիր աղ զէտելենմիշլէր իսէ տէ, նուֆուսա պիր զալթ վուգու պուլմամըշ տըր։

Սագըզ 12 ապրիլ։

Տիւն ադշամ հարէքէթը արզ չիտտէթը ֆէվգէլատէ իլէ երինէ պաշլամըշ տըր։ Հարէքէթլերին պիրի՝ Ֆսանէյէտէն զիյատ խիմտատ իստէպ զաթէն մախը ինհիտամ օլան պիր թագըմ խարաղլերի տախի տեվիրմիշ տիր։ Իշպու չէտիտ հարէքէթը արզ իզզերինէ, էհալի պէյնինտէ քէսպը սիւքիւնէթ իմմէքտէ օլան ատէհչէթ վէ հէյլեան թէճեատուտ իմմիշ տիր։ Այնի խապէրի ծարրագ հէման խանէլերին ճիւմլէսի խալի իտի, եօգսա «թէնեֆիմը քիչուկներին վըուգուը մուհագգագ իտի։ Գիլիսին Սագըզ ճէզիրէսինտէ օթուրուպիրիր 20 խանէ գալմամըշ էհալի քեամիլին ա.չգտա վէ չաբերլար ալլանտտա տըր։

Տերսաատէթտէ Յ. Սթեֆանովի վանէթասը իլէ թէչքել օլունան գամիսիտ թարաֆընտան կէօնտերիլէն իանէլէրին թէվզիի, զբնընտա Սագըզտա տախի պիր գամիսօն թէչէքքիլ իմմիշ տիր։

Կոնկիլթերրանընն Ղանտօրտ գօնսօլոսարընտան օրդաս թէվֆիր իանէ մէմուհիթիյէ կէօնտերիլէն Մ· Թրօվըը պիրը օլունան գամիսիյի գապալ իմմիշ տիր։

Փում մէֆրօբօլիտ Մանսէնօր վուչինօ վէ Մ· Հէնդ վէ Մ· Ֆամերյասէթինտէ պուլունան տիկէր գամիսիսնընր տախի էճէպի հարպ սէֆիհնէրի գանանտանդարընն մէտալինէթինտէ պաշդա պաշնա թէվզիի իանէ իլէ մէշգուլ տըրլար։

Ճէզիրէտէն հէր կիւն պէնան խապէրլեր ֆէլքէթին ճէսատէթ մէ տէհչէթինի մուպէյնէն օլուգ եէթմիշ գարիյէտէն գէրդ տէօր տիւ քեամիլէն խարպպ օլմուշ տըր։

Մուսապինին թայինը մգգտարը հէնուզ միմքին տէյիլ տիր։ Պիր խապը մահալլերտէ էհալի քեամիլէն նապէտիտ օլուպ, նէ օլտուգլարընն թահդիդի իչիւն տախի վէսաիլը լազմմէ մէվճուտ տիլ տիր։

Մուհագգագ տըր քի, չիմտիլիք 40,000 գատար նուֆուսը էհալի սէֆալէթը քեամիլէ իչինտէ օլըպ, իզզերլերինտէքի էսվապտան պաշդա պիր չէյլերի գալմամըշտըր։ Էն լիզումլու օլան չէյլէր՝ եարագ վէ եօրկան իլէ էպիսէ տիր։ զիրա կիւնտիւզլերի սըճագ իսէ տէ, կիճելերի սօվուգ տըր։ Իլթիճա իանէլեր իսէ աչըգտա օլտուգլարընտան, սօվուգ վէ նէմիքտէն զիյատէսիյէ մուզթարրզ օլայօրլար։ չատրըլար տախի լազմ տըր։ գուլիպէ ինչասը իչիւն բէք չօգ թախթա թաչէպ օլունույօր։

Սագըզ 12 ապրիլ

Գարատան Գօլօմպըն սիւվար օլտուղու Թէոդորէսը։ վէ գարատան Բիւզէյին բաբիպ օլտուղու Պէրբէրէն նամ սէֆիհնէլերէ ատանընն ճէնուգ սէվահիլինատէն եարալըլար եիւքէնիմէքտէ տիր։ Գու սապահ Ա.Բիլբ նամ ինկիլիզ վաբօրու վէ Լ.էրէվ նամ Ալէման գարաղալ սէֆինէսի՝ 60 գատար եարալը համիլ օլտուգլարը հալտէ, իդմիրէ միւթէվէճճիհէն հարէքէթ իմմիշլէր տիր։ Գու եարալըլար իդմիր խապթախանէսինտէ թէտավի օլունաճագլար տըր։

ԿԻՒՆԼԻՒԲ ՀԱՎԱՏԻՍ

Վաբէրն մալիսմաթընա կէօրէ, էկէր Եունան մուհարէպէյէ կիրիշիր իսէ, քէնտիսինէ ասլա մուվէէթ իտէմէեէճէկինի ինկիլթերրա տէվլէթի տուէլը սայիրէյէ պիլտիրմիշ իմիշ։

—

Մախսուսէնին Գայէրէ նամ վաբօրը իլէ տիւն ադշամ Բրէվզայա պիր խայը չուալ ունաքէր վէ մրհիմմաթ կէօնտերիլմիշ տիր։

Տիկէր պիր պէյլիք վաբօրը տախի Ղօլօսա միթէվէճճիհէն պու կիւն հարէքէթ իթմիշ տիր։

—

Բրիվայէթէ կէօրէ, Թունուզ պէյի՝ Ֆրանսըզ ասքէրինին Թունուզ մէմալիքինէ տուխուլի ալէյհինտէ զաթը Շահանէտէն իսթիմատ եյէմիշ տիր։

ՏԱԽԻԼԻՅԷ

Բրէնս իմպէրէթինքի զարգատաքի մէմուրիյէթը մախսուսէնինի իյիֆա իթմէքտէն սոնրա, տիր մէմուրիյէթլէ Ա.թինայա տախի կիտէճէք տիր։ Բրէնսի Խամպիկ յէհ տիւնքի կիւն Մապէյնը հիմայուսան պիր զիյաֆէթ վէրէրէք, Իշպու զիյաֆէթտան Բուսիա սէֆիր Մ· Նօֆիդօֆ վէ Պաշվէքիլ Իսէ Տախիլիյէ վէ խարիճէյէ նազրը բաչարար հազրաթը տախի հազրը պուլունմուշտը տըր։

—Ղօնաֆ թաստուրու նամընը ալան թապուր ճէֆտարտան գըրմիշը։ Բրենկնէ, Եէնիսէյ Ղիյիսէ սկիսիրիլիրէք։ կէչէճէգ հրփա կիւնէ սէկսանը բէհմիրտ գուլունմաբրընա իրատէք Սէնիյէ սուտուրի իմմիշ տիր։

Գու էկսպէդիցիան ճէզայիրընը ապտաղը վէկանէ տրը։

—Ալաբրըմը մալիսմաթա կէօրէ, իդմիր պիրայէթի տախիլինտէ քնարն նալը թանտան 50–60 գատարտէրէք։ գարը վէ չէնգ զէրեան պաղայարադ գիրիրէ կիտէր իրէն։ մարտըն 26ընը կիւնի Գարիպ Սէքմէդ նամ մահալտէ գարարընա նիւմարի զապթէտէ գրրաֆէթինտէ 8ոնճի ջրմը, վէ մէրգում եօրուտարը պիր էյիճէ պէօիւպ ալարրգալարգ տան սօնրա, պաչտան թրրնտարտ տա ասմիշար տըր։

—Ինկիլթերրա քէֆիրի Մ· Դօնճն Պապը Ալինէ պիր ադ զաքէրէ երրապ իտէքէք։ իգմիր բրիմիրընը մալիսմ օլան մէրգումանրուսում արընմասը ուսուլինին թէճտիտինինթալէպ իթմիշ օլմաղլա, պու խուսուսը պիր գօմիսիոնը մախսուս թարաֆընտան տէրտէսթը թէտգիգ օլտուղու Պապը Ալի թարաֆընտան ճէվապէն պիտիրիլմիշ տիր։

—Մէքքէ Շէրիֆի Ապտիլ Մութթալիպ էֆէնտի հազրէթլերինին մախսուսու Ֆէհիտա վէ թօրնու Միւսաիտ բաչարար հազրաթը տիւնքի կիւն հուզուրը Շահանէյէ չէգմըշլար վէ պատէհու Միւսաիտ բաչա Մէքքէյէ միթէվէճճիհէն հարէքէթ իթմիշ տիր։

—Թիճարէթ վէ Օրման մէքթուպճուսու Միւնիր պէյ էֆէնտիյէ տէօրտիւնենիւ բիւթպէ Մէճիտի նիշանը իհսան պույրուլմըշտըր։

—Էֆիրատը ասքէրիյէ իլէ Հարպիյէ նէզարէթի ագամը մէմուրիրինին մարթ մասյաթը պու կիւնլէրտէ վէրիլմէճէք իմիշ։

—Մէմալիքը Մահրուսէնին թաբու հասրլաթը տարէրէ հարպիյէ թախսասթրընա գարշըլըգ թուրթուլմուշ օլտուղունտան, պունտան պէօյլէ իչպու հասրլաթրն տօղրուտան տօղրույա խաղինէի հարպիյէեէ իրսալ օլունմասընա վէ վիլայաթտա պուլունան ասքէրէ բիւզումա հալինտէ ագչէ վէրիրէրէք ալընան սէնէտին այնի նագտ մագամընտա հարպիյէ նէզարէթինէ կէօնտերիլմէսինէ մէճլիսը վիւքէլատա գարար վէրիլմիշ տիր։

—Եաղըգճը վէ գուլումճու էսնաֆընտան պիր թագըմ միճէվհէրթ վէ զիյգիյմէթ էյնա ռօլանտրըմշ օլմագ թէօհմէթիյլէ մաղունէտէ պուլունան խայրիյէ հանրմի վէ բրէնսի տէ ատասընտա իրքինճի տէ ֆիրա օլտուգ տիւնքի կիւն Ցէրսատէթ մերքէզ իճրա տահրէսինտէ իճրա օլունմուշ տըր։

Մուհաքէմէի մէզգիրէյի իսթիմա իչիւն կէլէնլերին մրգտարը ֆէվգէլատէ տէրէճէտէ օլուպ, մահքէմէտէ տուրաճագ եէր գալմամըշ վէ հաթթա մահքէմէ պինասը պու գատար չօգ նուֆուսա թէհամմիլ իտէմէեէճէյինէ տարը պիր քէչի իճրասը լիւզումի սամիուսընն խաթըրլարընտան կէչմիշ տիր։

Խայրիյէ հանրմ վէ ճարիյէսի չարշաֆը վէ եիւզլերի եէմէնի իլէ էօրթիւլիւ օլտուղու հալտէ, հուզուրը մահքէմէեէ չէգմըշլար տըր։

Մէսատաֆի ֆախսիէքատէ պիր թագըմընը ամօգաթլարը միյանէլերինտէ գէօրէան Ա.ԼԵՆԻՆ էֆֆախ պուլունճագընը հալտէ հաստրլարը կիպի, Շահզատէ նազարէթի էֆէնտի տախի ֆայրիյէ հանրմն ամօգաթլրընը ինքարնմիշ վէ մուշաքքէթ պիր խայը վիւսատա իմմիրատի իմմիշ քէսէ ալը կիւնլիւնէ թէէմինը օյանմիշ տըր։

Մէգզիր մուհաքէմէտէ մուսանիէ Շահզատէ նազարէթ էֆէնտինին թաքտիմ իլէսիկի չայանը գրաֆի վէ իթմինա լայէճաքընը էնսիսիմիզատ պու միւսանիպէթիլէ իլանտիրիրլը։

ԱԶԳԱՅԻՆ

Սիլաստաքի մէկարլըգ մեսէլէսինին միւգաբերատ մազարատտար Ռուսիյէ թարիգխանէսի թարաֆընտան հենուզ հազրըլանմամըշ օլտուղունը կէչէն կիւն եաղմշ իտտիր։ Գունուն սէպէպի՝ Սագըզ ասքէթգէտէկեանը իչիւն իանէ թէտարիքեաթը գէտէ կիւնտան սոնրա ֆարգ մէճլիսի օլտուղունմասը մատտէսի օլտուղունտան, պու մէչզուլիյէթ պիր ադ ուրա վէրինճէ։ Սուլթան էֆէնտի թարաֆընտան մէգիր մաղազանընն թէրթիպինէ մուվաֆֆաքէթ օլուճաճագը իչիւն մէճլիսը իչինտէ մէզգուր թարաֆընտան հենուզ հազրըլանմամըշ տըր։

Գու Հիսարընտան մանթասամրգա վիւրուպ իտէն պաչմէքթուպա կէօրէ, թաղ խորհուրդ մէսէլէսի հենուզ թէսվիյէ օլունմայըպ, իթթիֆա իտէն ատեենապետ իսէ, 35 լիրա մանթալսպէթը պէհանէսիյէ, մէմուրիյէթինէն էճքիմմիշ, վէ քէնտու քէնտույէ տէվամ իթմէքտէ պուլունմուշ, վէ թաղ մէօհրիւնիւ տէ չիմտիյէ գատար պրրագմամըշ տըր։ Գու սէպէպտէն նաչէ քիլիսէնին բանկալ վէ սաբր մուամէլաթընճա պէօյլիւ մահզուր հուսուլէ կէլիպ, խուսուսիյէ էօնիւմիզտէքի եօրթու կիւնլերի իչիւն քիլիսէճէ լազմմկէլէն թէտարիքեաթա սէքթէթ թարը օլաճաղընտան, պունուն էօնիւ ալընմասը իչիւն մէզգիր թաղ խորհուրդ մէսէլէսինին սէրիան հայու թէսվիյէսի լիւզումը մէքթուպը մէզգիրտէ պէհան օլունմուշ տըր։ Պինապէրին Ազգ· վարչութիւնընն նազարը տիգգաթընը տավէթ իտէրիզ։

Էօնիւմիզտէքի ապրիլ այրն իքիսինէ թէսաաֆի իտէն բէնչչէնպէհ կիւնիւ Երմէնի Գաթօլիքէճէ-ֆագաթ գատընլար մէճլիսի պէր վէճճի միւթատ սաաթ եէտիտէ թէէմմիւլ իտէճէ լինէն՝ քէաֆիֆէի աղալարընը մէճլիսատ հազրը պուլունմալէրի խասսէթէն իլան օլունուր։

Պէյ-օղլու 30 մարտ 1881

Մէհր
2—2

ՕՍՄԱՆԼՈՒ ՊԱՆԳԱՍԸ

Գալաթատա Օսմանը Պանգասը վէ Սթամպօլտա Ցույունը Ռումիլիյէ չիւպէսի եօրթու միւնասէպէթիյլէ ալաֆրանկա Ապրիլին 15 ինճի ճումա վէ 18ինճի բազար երթէսի կիւնլերի գաբալը օլաճագլար տըր։

ԻԼԱՆ

Պունտան 15 կիւն մուգատտէմ պիր մէնտիլ տերունինտէ պազը Երմէնիճէ վէ Թիւրքճէ էվրագ Գալաթատա Գարաքէյ ճատտէսի իւզերինտէ զայ օլմուշ օլուպ, հալ պու քի էվրագը մէգզիրէ հիշ քիմսէնին իչինէ ալա եարամայաճաղընտան, հէր քիմ պուլուր իսէ Գալաթատա խավեար խանը տերունինտէ 45 նիւմէրօյու օտայա կէթիրտիկինտէ լայգը իլէ միւքեֆֆաթ կէօրէճէյի իլան օլունուր։

3—1

ԹԷՍԱԼԻԱ.

—

Եունանա թերքի միթէսավէր ապրագի հագգընտա մայիւմաթը թարխիյէ վէ հօղրաֆիյէ վէ դավիյէ վէ սաիրէ.

—

(Թայմզըն Մենդոլ մախիրէրինդէն.)

Եունանիսթանըն շիմալի Թալէպ իթտիրի արագի փինտոս տաղը վասիթասըլլա իքի գրթայա միւնգասէմ պուլունույօր, վէ պու տաղ գարայէլտեն քէշիշլէմէ Թարաֆընա տողրու կիթմէքտէ օլուլ, էպիրոս իլէ Թէսալիա միյանէսինտէ պիր խաթթը Թապիի Թէշքիլ իթմէքտէ տիր։ Պու տաղըն պոյընտա, ախիրեն ասքերիուն միյանընտա խայը միպահասաթը ճալիպ օլան Մէհմէտ գարիյէսի գուրպինտէ, եզմինէի գասիմէտ փէնէհոս Թապիր օլուն Սալամ. պրրիա նէհրի մէյտանա կէլիպ, շարգա տողրու ագար, վէ Թըրհալա իլէ Լարիսա (Եէնի Շէհիր) տէն կէչիպ, Աթալար տէնէգինէ միւնասապ օլուր։ Թէսալիա պու սուրէթլէ էնլիլիյի պոյընտա իքի գրսմա միւնգասէմ օլուր քի, եէքտիկէրինտէն բէք ֆարգը տըր։ Մակեդոնեայա պիթիշիդ օլան շըմալի գրթասը տաղրդ վէ եքսէրիա օրմանլար իլէ գաբլը վէ իչինտէն կէչմէք ղայէթլէ միւշքիլ պիր եէր տիր։ Վէ մէշհուր Օլիմպոս տաղը պու տաղրդ գրթանէն ճիհէթի շարդիյէսինտէ վագի տիր։

Աղահլարըն ճինսի վէ չէշիտի, վէ նէպաթաթը կիւզէլլիյի վէ ավ հայվանլարը բէք մէշհուր տըր։ Պու տաղլարըն եիւգիւնտէ վէ տէրէլէրի իչինտէ քիւլիյէթլի մըգտար տա քէօյլեր վար տըր քի Քէջէ՝ Խուչ-Թապիր օլունուրլար։ Եանի քէնտիլերինէ մախսուս Թարագլարը վար տըր։ Վէ պէյ Թանընմաղլար։ Ահալիի մահէլլիյէ Ռումվէ ռումանմըշ Բուձօ—վալաք տըր։ քի պու սոն միլլիյէթ հագգընտա իլէրուտէ այրըճա եազարըմ։ Պու Թարաֆլար ասլա քեամիլէն Թահթը Թէպարեէթէ տախիլ օլմամըշ տըր։ Վէ ահալիսի ճէսուր տաղլըլարտան իպարէթ օլմաղլա, էաքի սէրպէսթլիք ռուհընը գրսմէն օլուն մուհաֆազա իթմիշ տիր։ Պու չէյ չու քէյֆիեէթլէ միւսպէթ տիր քի, իչլերինտէ հիշ Թիւրք պէյի եախսոտ իսլամ էմաք սահիպի պուլունմայրպ, վէ էաքի նահիյէ ուսուլը մուխթարիյէթի քեամիլէն իճրա օլունմագտա տըր։ Հէր պիր քէօյ քէնտի մուխթարընը վէ միւթէպերան մէճլիսինի սէչէր, վէ քէնտիսինին նահիյէճէ իշլերինէ նիզամ սըզ միւտախէլէ օլունմասընա միւսաատ իթմէզ։

Ասրը հաղրընը իպթիտասընա տէկին Թիւրք ասքէրլէրի պիլէ պու տաղրդ մէմլէքէթէ կիրմէզլէր իտի, վէ օրալարընը մուհաֆազասը Արմանօլու եախոտ Բալիքար նամընտա պիր եէրլի դէյ ասքէրի Թագրմընա հէվալէ օլունմուշ իտի քի, պունլարընը հէր պիր պէօլիկինէ Բրօթօբալիքար նամընտա պիր խրիսթիան զապիթ գօմանտա իտէր իտի, վէ պու գօմանտա էվլատան էվլատա միրաս գալրը իտի։ Պու գուվվէթի ասքերիյէնին Թէշքիլի, խրիսթիան Օսմանի վագթընտա օլմուշ տրը տէնիր։ Թիւրքլեր օվա էհալիսինի պիլա միւշքիլաթ ֆէթհ էթմիլեր, ֆագաթ տաղլարտա մուգավէմէթէ օղրամագլա օնլարա պիր մըգտար մուխթարիյէթ պէրրագտըլար վէ սէնէվի պիր վէրկի իլէ էքթիֆա էթմիլեր։ Պիր վագթի սոնրա բաշալար քէնտի հիւմմէթերինի արթըրմագ իսթէյիպ, եէրլի դէյ ասքերինի քեամիլէն քէնտի եմրլերի Թահթընա վաղ էթմէք գարարընտա պու։ լունտուլար։

Պու գարարը մէմգիի իճրայա վաղ էթմէք իւզրէ էթթիսաղ օլունան իլգ Թէատիր, էն մուհիմմ նուգաթը ասքերիյէեէ գարաղալ պէօլիւքլերի Թէէսիս էթմէք օլտու, քի պունլարա ցերվէնթ աղալարը գօմանտա իտէրլեր իտի՝ վէ պիթիւն պու ցերվէնթ աղալրա տա ցերվէնթճի պաշը նամընտա պիր պէօյիւք ղապէթ գօմանտա իտէր իտի։ Ցաղը խրիսթիյանլար պու նէվ իհտասասթը մուխթասրաընը ֆէհմ էթթիլեր իսէ տէ, աչրդտան աչրդա մուգավէմէթտէ պուլունմասրլար, վէ խրիսթիանլարըն միլիս ասքերի ուսուլու իլէ Թիւրքլերին իտթալ էթտիքլերի իչպու տէվրէնթ ուսուլու կէչէն ասրըն նրսֆընտա (եաէի 1750 սէնէսինէ) տողրու ճարի օլտու, վէ օլ վագթի, պու տէրվէնթլերին մուհաֆազասընա մէմուր օլան մունթազամ ասքերի Օսմանիյէ եէրինէ, իսլամ Արնաուտլար գօնուլմաղա պաշլատը քի օնլարը Ռումլար քէնտիլերին էն պէօյիւքտիւմէնլերի ատտա իտէրլեր իտի։ Օլ վագթտան պէրու տահիա Ռումվէ ասքերի մահէլլիյէսի իլէ Արնավուտ ասքէրլերի միյանընտա շէտիտ պիր միւճատէլէ վէ մուհարէպէ պաշլայրպ, կեահ պիր Թարաֆ, կեահ օ պիր Թարաֆի իսթ օլարագ տէվամ էթմէքտէ պուլունմուշ տրը, Թա քի տէվրէնթճի պաշլըգ գօմանտասը մէշհուր Թէբէտէլէնլի Ալի բաշա եա հէվալէ օլունտու։

Պու չէտիտ իլ մէսլէք Արնավուտ բէիսի, պիթիւն էբիրոսվէ Թէսալիա գրթասընը քէնտիսինին հիւքմի զալիմանէսի Թահթընա ալմագ աղմինտէ պուլունտուղընտան, օլ միւսթագիլ Արմանօլի Թէչքիլաթընը, եանի տաղը Ռումլարընը ասքերի հէյէթինի ֆէսխ էթմէեէ մուվաֆֆագ օլտու։ Ֆագաթ օնլարընը սէրպէսթլիք ռուհունու տա մահվ էթմէյէ մուվաֆֆագ օլմասրընտան, սալը վէրիլէն Արմանոլիլերտէն չօգլար բահաթճա պու եէնի ուսուլա իթաաթ իտէճէք եէրտէ, օլ մէմլէքէթին տահա չէթին վէ տաղրդ եէրլերինէ չէքիտիլեր, վէ էլֆիրէ օլտուլար։ Պու էլֆիրէ լուզէթի սատեճէ խըրսրդ տիմէք տիր։ Ֆագաթ իչպու Օլիմպոս էլֆիրէլերի սատեճէ խըրսրդ օլմայրպ, իլա միւճեբրէտ իսլամլարա իրասը խասար իտէրլեր իտի, վէ քէնտի մէլլէթտաշլարը իլէ էյի եաշարլար, վէ օնլար տա պու ֆելֆիթլերի խրիսթիան տինինին մուհաֆըզը սատ իտէրլեր իտի, վէ եէրլի շարգիլերատէն անլաշլըլարը վէճհլէ, ահալի՝ պու ֆելֆիթլերին ֆէվգէլատէ չէճաաթը, վէ նիզամ ալմագտա մէհարէթի, վէ եա խաքէնճէյէ տայանմագտա սապրը վէ գատընլար իլէ ֆէտաքարանէ մուամէլէլերի, վէ թուիթուլուպ տա էնվալ ճէզալար իլէ գաթլ օլունտուգլարը վագթ կէսսթիրիլէրի գայտսըզըզ իւզերինէ հայրէթտ գալը իտի։ Պու ֆըլֆիթլէր պաղէն մէճպուրէն քէնքի տինտաշլարընտան տա խըրսրդրդ իթտիքլերինտէ, պաշլուճա բահիպլերի վէ բիսգոպոսլարը օսյարլար իտի, չունքի օնլարը թիւրքլերին տօթլարը ատտ իտէրլեր իտի։

Պու ասրըն պաշլանկըճընտա, եունան խաթիգլալը էֆքեարլարը իչիտիմէեէ պաշլատրդտա, թէբէ տէլենլի Ալի բաշա տախի քէսպի իսթիգլալ ազմինտէ պուլունտրդընտան, ֆելֆիթլէր վէ Արմանոլիլեր իլէ միւղաքէրաթա կիրիշտի, վէ էն չէտիտ տիւշմէնլերինի քէնտիմտատընա չաղրրտը։ Պու թասավվուրընտա մուվաֆֆագ օլմատը. ֆագաթ քէնտի թէատտիյաթը իլէ վիճուտէ կէթիրմիշ օլտուղու չէթէլէր, մուախխարէն տէ քէնտիսինին պու տավէթի իլէ իչլերինտէ ագտը իթթիհատ իթմիշ օլտուգլարընտան, եունան մուհարէպէսինտէ գավդա իլէ օրտուլարա տախիլ օլտուլար։ Եունանիսթանըն իսթիգլալընը միւնթիճ օլան մուհարէպէ խիթամ պուլտուգտա, Արմանոլիլեր իլէ ֆըլֆիթլեր նապէտտա օլտու, վէ օլ վագրթտան պէրու տաղլարըն մուհաֆազասը Արնավուտ գարաղալարընա մուհավվէլ պուլունույօր։ Ֆագաթ օլ թարաֆ Ռումլարընըն էաքի ռուհու նապէտտա օլմասը, վէ եունանլարըն քէնտի քիչիք տէվլէթլէրինին հուտուտունու թէվսի իչին վագի օլան հէր պիր ղայրէթլերի պու Օլիմպոս տաղրընըն թէվէճճիհ վէ մէսրուրիյէթինի միճիպ օլմուշ տրը։

Օլիմպոսըն ղարպ ճիհէթինէ աղ իշլէնմիշ վէ աղ էհալիսի պուլունան պիր գրթա վագի տիր քի, Գումմրինի տաղլարընա պիթիչիք օլուպ, պու տաղլար Օլիմպոս սըրա տաղլարընը փինտոս սըրա տաղլարը իլէ պիրլէշտիրիրլեր, վէ չըմալ (Մակեդոնիա) Թարաֆընտան հիւճիւմէ գարշը բէք գավի պիր սէտտը Թապիի Թէշքիլ իթտիքլէրինտէն, Պերլին գօնֆէրանսը պէլքի պու սէպէպլէ գարար վէրտի քի, օ Գումմրինի տաղլարը պատէղին Թիւրքիա իլէ Եունանիսթան պէյնինտէ սէր հատտ օլսուն։

Շիմալի Թէսալիանըն Եունանա պիթիչիք օլան գրսմը ճէնուպինէ կէչէրէք օրատա պիթիւն պիթիւնէ ֆարգը պիր մէմլէքէթ պուլույօրուզ, եանի էյիճէ սուլանմագտա օլան պիր միւնպիթ օվա, քի իչինտէ եիւքսէք տաղլարը օլմայրպ, անճագ պաղը քիչիք Թէբէլերի պուլունուպ պունլար աղաճլար իլէ գաբլը տըր, վէ գըպլէ Թարաֆընտա Օրթիրի տաղլարընա հէմհուտուտ տըր, քի ֆինտոս տաղը վէ Վօլօ քէօրֆէզի միյանէսինտէ չիմալի Եունան տէվլէթինին հուտուտու շըմալիէսինի Թէչքիլ իթմէքտէ տիր։ Պու մէմլէքէթ էճնէպիլերին եէրլէշմէսինէ գարշը Թապիի միւշքիլաթ չըգարմատրընտան, Օսմանլըլար էնայի ֆէթհտէ օրատա եէրլէշտիլեր, վէ օլ վագթտան պէրու պաշլըճա էմիաբ սահիպլերի քէնտիլերի օլմուշ տրը։ Պու Թէսալիա օվասընըն ճիհէթը զարպիյէսինտէ պիր Թագրմ իսլամ քէօյլիլերի կէօրիւրիւզ քի, Թէպտիլի տին իթմիշ Ռումլար եախոտ Սլավլար օլմայրպ, անասրլ Օսմանլը օլտուգլարը եիւզլերինտէն տերագապ անլաշըլըր։ Պունլարը Թիարխան պէյ նամընտա պիր պէյին վագթը։ Ալանտօլուտան կէթիրիպ ճիվարտաքի խրիսթիան տաղլարընը հայտուտլուգլարընա գարշը պիր սէտտի միւմանաաթ օլմագ իւզրէ օրալարտա եէրլէշտիրմիշ օլտուղու Թիւրքլերին զիւրրիյէթի տիրլեր։ Պունլար Գօնեատան կէլտիքլերինտէն, Գօնեալընամը իլէ մաարուֆ տըրլար վէ ֆէզմիլի աթիգալարընտան պիր գրսմընը հալա մուհաֆազա իթմէքտէ տիր ֆագաթ քէնտիլերի իլէ եունանիլէր միյանընտա մէվճուտ օլան խուսուսէթի բօլիթիգէյէ Թէսասուպլարընը բէք չօգ Թէզեիտ իթմիշ տիրլեր։

Թէսալիա օվասընընը գալան գրսմը իւզերինտէ արազինին գրսմը քիւլլիսի իսլամպէյլերինին միւլքի տիր։ Ֆագաթ օ արազիյի իշլէյէն քէօյլու ահալի միլլիյէթճէ եունան (Ռում) եախոտ Բուձօ—վալաք վէ մէզհէպճէ խրիսթիյանտրը։ Պէյլեր ալէլ ումում չեհիրլերտէ օթուրուրլար, վէ քէնտի չիֆթլիքլերինին իտարէսինի Սու Պաշը Թապիր օլունան էբսէրիսի իսլամ Արնավուտլարա հէվալէ իտէրլեր։ պունլար տա մահսուլաթն պիր մըգտարը մուայյէնինի ալմագ չարթըլա։ օ չիֆթլիքլերի քէօյլիլերէ իշլէտրլեր։ Բէօյրիս Թոխումա քէնտիսի Թէատրիք իտէր իսէ, էօյրիս չըգտրգտան սօնրա մահսուլաթն իւչտէ պիր բայրընը չիֆթլիք սահիպինէ վերիր։ Եոգ էկեր Թօխումա չիֆթլիք սահիպի վերիր իսէ, էօյրիս չըգարտրգտան սօնրա մահսուլաթ միւսավաթէն բայլաշըլըր։ Պու Թէրթիպ իւզրէ վագի օլան մուամէլաթն նէթիճէսի չու տըր քի, քէօյլիգըսմը քէնտի կէչիմի գատար չէյ հէր սէնէ էլէ կէչիրէպիլիր։ Ասպիշ վագթընտա քէօյլիւնիւն Թէէտիյէյէ մէճպուր օլտուղու վերկի չունլար տըր։ — Մահսուլաթն էօյրիս, վէ 30 ղրշ. ասըլ վերկի։ վէ 43 ղրշ. պէտէլի ասքերի, վէ 15 ղրշ. մէթրօբօլիտէ վէ ճիւզի պիր չէյ տէ քէօյլիւն բաբաղընա։

(Ցեվամ.)

ՕՐՈՒԱՆ ԱԶԳՈՑԻՆ ԽՆԴԻՐ

—

Երբ կը հաւատամք թէ Հայ մամուլը ազատ է, պէտք է որ վարչութեան մը արարքը լրջօրէն քննադատէ, մանաւանդ երբ կը տեսնէ թէ որ և իցէ խնդրոյ մը մէջ նա՝ բացառիկ քաղաքականութեան մը կը հետեւի. այս տեսակ պարագայներու մէջ խնդրոյ մը բուն վիճակին վրայ պատմական լոյսեր սփռել, անցեալ դասեր աւանդել կարծեմք աւելորդ չպիտի դատուի։

Եւ երբ կըսեն թէ Պատրիարքարանի մէջ դատական սենեակներ կազմուեր են՝ ուր ամբաստանեալք կը կոչուին, յանցեալներ կը հարցաքննուին, բնաւ չենք տարակուսիր թէ՝ հոն տպագրուածինը իւր աթոռն ունի, հոն հասարակաց կարծիքը կը տիրէ, հոն օրէնքը քմահաճութիւն չէ։ Օրէ՞նք որ ընդհանուրին համար նոյնն է, ինչ որ է մասնաւորաց համար, հաւասարապէս պիտի թագաւորէ ի պատմութենէ, զի ժամանակն նախապատմական է, քան զպատմութիւն յստակագոյն խօսի սակայն նոյն իսկ լեզուն։ Զկայ ի հին և ի նոր պատմութեան ազգ՝ յառաջադէմ ի քաղաքակրթութեան և բարգաւաճ, որոյ լեզուն չիցէ ծաղկեալ և մշակեալ։ Այս այնպէս ճշմարիտ է, մինչև համարձակել մեզ մակաբերել զմին ի միւսոյն։

Ի լեզուի որ ծաղկեալ և մշակեալ է ըստ բաւականին՝ նկատելի են երեք ինչ. «Նիթական» մասն (բառք։) «բանականն (լծիք, քերականութիւն), և «զգացողականն» (էսդէդիք, ոճ, ճաշակ), գեղեցիկն ըստ արդի փիլիսոփայութեան։ Քննենք ուրեմն լեզուն։

Որպէս արդէն ասացաւ, ոմանք յեւրոպացի գիտնոց որ առաջին անգամ քննեցին Հայերէն լեզուն, չգիտելով գրաբար, և ոչ թերևս թէ կար գրաբարի և աշխարհաբարի խտիր, ի լրոյ ևեթ դատելով դասեցին զՀայերէն ի կարգի Դուրանեան լեզուաց և շատ նուաստ կարծիս ունեցան ըստ Հայերէնէն, համարելով զնա ստորին ինչ հիւղ Թուրքերէնի։ Ցետոյ այլք, մանաւանդ ի Գերմանացւոց, ուսանելով զգրաբարն, գտան զբուն նորա որ է հնտեւրոպական, ուստի և Պոբ ի վերջին տպագրութեան համեմատեալ քերականութեան իւրոյ արար առանձին նիւթ քննութեան զՀայերէնն։ Ուրոյն և աւելի գտակաւ քննեց մեր լեզուն Հայերենագէտն Տոք. Մ. Լասէր, որ և ունի լեզուաբանական ոճով և դիտողութեամբք յօրինեալ «Քերականութիւն հին (դասական) Հայերէն լեզուի» (Կրամա՛գիք, տէր Քլա՛սսիկէն արմէնիչէն շրբա՛խէ), տպագրեալ 1869։ Ի վերայ դիտողութեանց այս գիտնոց յաւելեալ և զմերն, գըստանեմք զի Հայերէն լեզուն ունի հաւանականապէս «երեք» գլխաւոր ժամանակ։ Ցառաջնումժամանակին որ է նախապատմական՝ Հայերէնն էր արդէն ուրոյն լեզու, զատուցեալ յաբևմտեան մայր ճիւղէն որ է Փռիւգական կամ Փոքր-Ասիականն, յորմէ են նաև Յոյնն և Լատին և Գերմանասպաւեան լեզուք. ունէր զիւր քերականութիւն, գլխաւորապէս զարտուղի ձևերն, զդրութիւն թուական անուանց և զդերանուանց գրեթէ ամբողջ, էր հարուստ այբուբենական ձայնիւք, բառիւք միայն աղքատ. բայց ունէր ընտանեկան և բնական բառեր, որպէս «հա, հայր, մայր, այր, կին, քոյր, ծով, լուր, հող, օդ, ձմեռն, ձիւն, ձեռն, ձայն, ոտն, աչք»։ յընտանի ընչաւորաց գլխաւորապէս զանուանս անասնոց որ դրատեն, որպէս «ձի, էշ, եզն, շուն։» միով բանիւ՝ այնպիսի բառեր որ իրը եկեղեցականին և աշխարհականին վրայ, ինչպէս նաև բաշային և սպասաւորին վրայ, մեծին և պզտիկին վրայ։

Եթէ պրոբլեմը՝ բառ մը չէ, եթէ էյսոնդը՝ ստուեր մը չէ, կը սիրենք հաւատալ թէ ազգային դատարանները՝ շնորհիւ վարչական նոր կազմակերպութեան, այսուհետև ազատ մարմիններ են, և բնաւ սեղմեալ, չիր, խուլ, և հակուղիղ ընթացք մը չպիտի կըրնան ունենալ։

Թէրեմ՝ որ Ազգային ամեն կարեւոր խնդրոց համար բաց ժողովրդական թերթ մ՚էր, որոշած եմ այսուհետև ազգային խնդրոց մէջ իմ ունեցած թուիքս ու դիտողութիւններս նոյն հանրածաւալ թերթին միջոցաւ ազգին ներկայացնել։

Նկատելով որ ազգային երեսերեսփոխանութիւնը մեծ կարևորութիւն տուած է Եգիպտական Ազգ. խնդրոյն, և վարչութիւնը ձեռք առած է սոյն խնդրոյն թելը, և ազգային լրագիրք պարբերաբար զանազան տեղեկութիւններ կը հրատարակեն այս միջոցիս, ուստի որոշեցինք որ նախապէս Եգիպտոսի ազգային խնդրէն սկիզբն առնունք մեր ազգային յօդուածոց շարունակութեանը։

Արդ, գիտնալ պէտք է թէ Եգիպտոսի խնդիր ըսելով ի՞նչ կիմացուի։

Ոմանք գեր. Մեսրովպ եպիսկոպոսի խնդիր կը կարծեն, որոց մէջ դժբաղդաբար կը գտնուի Ազգ. Վարչութիւնը, ոմանք ալ 35 տարուան Եգիպտոսի խնդիրը կը հասկնան, որոց մէջ բարեբաղդաբար կը գտնուի Ազգ. երեսփոխանութիւնը։

Եգիպտահայք խաղաղ և երջանիկ վիճակ մը ունէին՝ երբ Ֆոլոս պէյ Եուսուֆեան ողջ էր։

Այս ժողովրդասէր, հանճարեղ և հոյակապ ազգայինին բարձր պաշտպանութեամբն էր որ Մամլուքներու հայրենիքին մէջ Հայերը սկսան խլրտիլ, եկեղեցի, դպրոց ունենալ, Ասոդիներու տիրանալ, գաղթական Հայերը շատնալ։ Ֆոլոս պէյի կենդանութիւնը՝ ոչ միայն Եգիպտոսի վերանորոգութեանը համար բաղդ մ՚էր, այլ մեր ազգայնոց համար ալ ոչնուազ շնորհ մ՚էր, մանաւանդ զանազան փայլուն ասպարէզներու մէջ յաջողութիւն գտնելու համար։

Երբ կը մեռնի Ֆոլոս պէյ՝ Եգիպտոսի հայութիւնն ալ կը փոխուի, վասնզի այն օրէն Եգիպտահայոց խաղաղութիւնը կը խախտի։

Ֆոլոս պէյի օրով Եգիպտոսի մէջ ո՞վ կրսէր թէ Հայ կար, ամէն ոք լուռիկ ճիշիկ կը գործեր։ ոչ վոզ կը լսուէր ոչ աղմուկ։

ԼԷԶՈՒԻ ԽՆԴԻՐԸ

—

ՊԱՏԱՍԽԱՆԻ

ԱՌ ՏԷՐ Բ. Պ. ՔԷՉԵԱՆ

ԶԽՆԴՐՈՑ ԳՐԱԲԱՐԻՆ

ԵՒ

ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ

(Շարունակութիւն թիւ 1089)

—

Զարրորդ՝ բարեկամ մեր սաեղով թէ «Գրաբարն ոչ այլ ինչ է եթէ ոչ Արարատեան աշխարհաբարի մշակեալն,» կ՚ենթադրէ իբր երկու հազար և աւելի ևս ամօք յառաջ ի Հայս Արարատեան աշխարհաբար։ Բայց ի՞նչպէս գիտէ թէ կար արդարև այնու անուամբ աշխարհաբար ի Հայս այնպէս հին ժամանակ։ Գոյութիւն արդի արևելեան աշխարհաբարին որ կոչի յամենց Արարատեանն և որով խօսին և գրեն մեր Ռուսիայի եղբարք, չէ բաւական ի հաստատել զայս։ Բարեկամ մեր պարտի ցուցանել վաւերական ինչ վկայութիւն ի պատմութենէ թէ արդարև գոյր ի Հայս հազարաւոր ամօք յառաջ աշխարհաբար ինչ նոցին անուամբ։ Եւ ոչ այսչափ միայն, պարտի նաև բերել ի մէջ հին ինչ հատուած բաւական ընդարձակ, յորմէ կարենանք դատել թէ գրաբարն արդարև այն լեզուին մշակեալն է։ Բայց բարեկամ մեր կ՚երթայ աւելի յառաջ, կը վճռէ թէ «Գրաբարը մեռաւ ազգեցութեամբ այն աշխարհիկ (Արարատեան) լեզուին, տեղի տալով նմա,» քանզի, յաւելու, «ամէն աշխարհիկ բարբառ պատմական առաջնութիւն ունի գրական բարբառի վրայ։» Կամի ասել թէ Արարատեան աշխարհաբարն, խակ և թերի և անյարմար ի մատենագրութիւն, տուաւ ծնունդ գրաբարին, որ աճեցաւ, զարգացաւ և եղև մատենագրական լեզու, բայց մայր լեզուն, Արարատեան աշխարհաբարն, մնաց և տևեց որպիսի էրն, մինչև, յետ ժամանակաց, ազդեցութեամբ իւրով լինել պատճառ մահուան գրաբարին։ Այս այնպէս է որպէս թէ ասէր ոք. Այս ինչ մանուկըն, կարողութեամբք մարմնոյ և մըտաց խակ և թերի, տակաւ ահելով և զարգանալով եհաս յարբունս, և եղաւ այր կատարեալ, միանգամայն մնաց որպիսի էրն, տղայ, և վերջապէս եղաւ պատճառ իւրոյ ծերութեան և մահուան։

Նոր օրէնք թուի լինել այս, լեզուաբանական, զոր Թերևս Մաքս Միւլլէր նմանակաւ հաղորդած է մեր բարեկամին։ Այս օրէնքն անծանօթ է մեզ, և, որպէս կարծեմք, անտեղի։ Ըստ մեզ, երբ որևիցէ լեզու, խակ և թերի ի ոկզբան, տակաւ փոխուելով և երթալով յառաջ դէպ ի զարգացումն, կը հասնի ի չափ ինչ կատարելութեան ազդեցութեամբ պատճառաց որ նպաստեն ի քաղաքակրթութիւն, նախնական ձև նորա, ինչպէս նաև այն ձևք զորս կ՚առնու լեզուն յընթացս իւրոյ զարգացման, ընդհանրապէս կ՚անհետանան, և եթէ մնան՝ մնան միայն ի հին ժամանակակից գրուածս կամ յարձանագրութիւնս, եթէ երբէք եղած են գրուածք կամ արձանագրութիւնք այն տակաւ փոփոխեալ լեզուօք, և կամ փոքր ի շատէ ի բերանս ուսկին ուրեք ուրեք։ Այսպէս է նաև անկումն լեզուին. լեզուն անկանի ոչ թէ ազդեցութեամբ նախկին անկատար լեզուին, այլ արտաքին եղծիչ պատճառաց։ Բնական եղանակ զարգացման և անկման լեզուի ըստ մեզ այս է, և, որպէս կարծեմք, որ և իցէ ձեռնհաս ոք, առողջ մտօք դատելով, չկարէ քան զմեզ այլազգ խորհել զայսմանէ։ Զայն հաստատէ և պատմութիւն լեզուաց, նոյն իսկ մերոյ աշխարհաբարին։ Գաղիերէն լեզուն հարիւրաւոր ամաց հետէ փոխուելով հասաւ յիւր այժմու կատարելութիւն, և ի՞նչպէս. ոչ ապաքէն ինքնին և ըստ աստիճանի և չափոյ նիւթական և մտաւոր յառաջադիմութեան ազգին։ ո՞ւր կը գտնուին ձևք զորս առաւ այս լեզուն դարէ ի դար. ո՞չ ապաքէն ի գրուածս իւրաքանչիւր դարու. և ի՞նչ ազդեցութիւն կրնայ երբէք լինել պատճառ անկման այս լեզուին. ազդեցութիւն սկզբնական գաղիերէնի՞, թէ արտաքին քաղաքական պատճառաց, զոր օրինակ եթէ երբէք դիպեսցի Գաղիոյ ազգին կորուսանել զտարերս իւրոյ արդի քաղաքակրթութեան, որպէս՝ հարստութիւն, արուեստ, դպրութիւն, երկիր այլովքն հանդերձ, և լինել նշուակ բնական և քաղաքական աղետից։ Այսպէս իմա և զզարգացմանէ և զանկմանէ հայերէնին։

Թերևս հարցուի մեզ. ի՞նչպէս գիտենք թէ զարգացումն և անկումն Հայերէնին եղան արդիւնք յառաջ և յետս կոյս շարժման ազգին ի քաղաքակրթութեան։ Երկրորդ մասն, այսինքն անկման լեզուին լինել արդիւնք յետ կոյս շարժման ազգին ի քաղաքակրթութեան, յայտնի է ի պատմութենէ։ Հայերէն լեզուն սկսաւ միտել յանկումն իսկ և իսկ յետ բարձման հարստութեան Արշակունեաց, և ըստ վատթարել քաղաքային հանգամանաց ազգին, վատթարեցաւ և լեզուն, և ըստ չափոյ բարւոքելոյ այս հանգամանաց, որպէս առ Ռուբենեանսն և առ մեօք, բարւոքեցաւ փոքր ի շատէ և լեզուն։ Իսկ վասն առաջնոյ մասին, այն է լինելոյ զարգացման լեզուին ի սկզբանէ անտի արդիւնք տակաւ յառաջացման ազգին ի քաղաքակրթութեան, թէպէտ չունիմք վկայութիւն ի պատմութենէ, զի ժամանակն նախապատմական է, քան զպատմութիւն յստակագոյն խօսի սակայն նոյն իսկ լեզուն։ Զկայ ի հին և ի նոր պատմութեան ազգ՝ յառաջադէմ ի քաղաքակրթութեան և բարգաւաճ, որոյ լեզուն չիցէ ծաղկեալ և մշակեալ։ Այս այնպէս ճշմարիտ է, մինչև համարձակել մեզ մակաբերել զմին ի միւսոյն։

Ի լեզուի որ ծաղկեալ և մշակեալ է ըստ բաւականին՝ նկատելի են երեք ինչ. «Նիթական» մասն (բառք։) «բանականն (լծիք, քերականութիւն), և «զգացողականն» (էսդէդիք, ոճ, ճաշակ), գեղեցիկն ըստ արդի փիլիսոփայութեան։ Քննենք ուրեմն լեզուն։

Որպէս արդէն ասացաւ, ոմանք յեւրոպացի գիտնոց որ առաջին անգամ քննեցին Հայերէն լեզուն, չգիտելով գրաբար, և ոչ թերևս թէ կար գրաբարի և աշխարհաբարի խտիր, ի լրոյ ևեթ դատելով դասեցին զՀայերէն ի կարգի Դուրանեան լեզուաց և շատ նուաստ կարծիս ունեցան ըստ Հայերէնէն, համարելով զնա ստորին ինչ հիւղ Թուրքերէնի։ Ցետոյ այլք, մանաւանդ ի Գերմանացւոց, ուսանելով զգրաբարն, գտան զբուն նորա որ է հնտեւրոպական, ուստի և Պոբ ի վերջին տպագրութեան համեմատեալ քերականութեան իւրոյ արար առանձին նիւթ քննութեան զՀայերէնն։ Ուրոյն և աւելի գտակաւ քննեց մեր լեզուն Հայերենագէտն Տոք. Մ. Լասէր, որ և ունի լեզուաբանական ոճով և դիտողութեամբք յօրինեալ «Քերականութիւն հին (դասական) Հայերէն լեզուի» (Կրամա՛գիք, տէր Քլա՛սսիկէն արմէնիչէն շրբա՛խէ), տպագրեալ 1869։ Ի վերայ դիտողութեանց այս գիտնոց յաւելեալ և զմերն, գըստանեմք զի Հայերէն լեզուն ունի հաւանականապէս «երեք» գլխաւոր ժամանակ։ Ցառաջնումժամանակին որ է նախապատմական՝ Հայերէնն էր արդէն ուրոյն լեզու, զատուցեալ յաբևմտեան մայր ճիւղէն որ է Փռիւգական կամ Փոքր-Ասիականն, յորմէ են նաև Յոյնն և Լատին և Գերմանասպաւեան լեզուք. ունէր զիւր քերականութիւն, գլխաւորապէս զարտուղի ձևերն, զդրութիւն թուական անուանց և զդերանուանց գրեթէ ամբողջ, էր հարուստ այբուբենական ձայնիւք, բառիւք միայն աղքատ. բայց ունէր ընտանեկան և բնական բառեր, որպէս «հա, հայր, մայր, այր, կին, քոյր, ծով, լուր, հող, օդ, ձմեռն, ձիւն, ձեռն, ձայն, ոտն, աչք»։ յընտանի ընչաւորաց գլխաւորապէս զանուանս անասնոց որ դրատեն, որպէս «ձի, էշ, եզն, շուն։» միով բանիւ՝ այնպիսի բառեր որ իրը

Եուսուֆեանի յաջորդողները՝ փոխանակ ազգին տունը շինելու ազգին տունը քանդեցին. փոխանակ գաղթական աղքատները ապրեցնելու՝ անոնց բերնին հացը խլեցին։

Հարուստը՝ աղքատին դէմ, աղքատը՝ հարուստին դէմ սկսաւ ճակատիլ։ Ասկէ սկսաւ պայքարը։

Ֆէլլահներու Հայրենիքը՝ զարմանալի երկիր է։ Ո՛վ որ կանուխ կ'ելլէ, նա կ'իյնէ ազգին։

Կը տեսնես յանկարծ մառնապետ մը՝ բաղդով Ռոյիլա կը դառնայ. թագաւոր մը՝ բաշա կ'ելլայ։

Սակայն մի՛ հարցներ թէ՝ ի՞նչ եղաւ Գալատեան կարապետի կը տակը, ո՞վ կերաւ Փարիզ հանքին հրիտակը, ո՛վ մարսեց Ցիկին Հաբիպսիմէին ազգին թողած ժառանգութիւնը...։ Եթէ հարցնելու ըլլաս՝ չունչդ Ֆէյզի-օղլուն կառնուս։

Քսան տարիէ 'ի վեր շարունակ Եգիպտոսի խնդիրը լրագրաց մէջ կը գրուի, տեղւոյն Հայ կոկորդիլոսաց արարքը կը քննադատուի, քսան տարիէ 'ի վեր սոյն խնդիրը վարչութեան գրասեղանին վրայէ, և անընդհատ կդաղեցնէ Ազգ. վարչութիւնը։ Սակայն անդին ազգային սեպհականութիւններ կը բռնաբարուին, բարերարաց ձգած կտակները մանաւորներ գրպանին կը նետեն, որո՞ւ հոգ։ Եգիպտոսի մէջ հետզհետէ չփոթութիւններ կը ծագին, կաղ և կուիւ կը յարուցուի, օձտում և երկպառակութիւնը կը քաջալերուի, անիշխանութիւնը քանի կերթայ աւելի կարմատանայ, Աղէքսանդրիոյ մէջ մաս մը ժողովուրդ բողոքականութեան կը յարի, ժողովուրդը կը հալածուի, Նորեկը կսկսի տեղացւոյն հետ խաղալ, Զիւռնացին՝ Արապկերցւոյն հետ կշուռուի, անանկ որ մէկ կողմէն առաջնորդական խնդիր, միւս կողմէն Երուսաղէմի վանքին կալուածները կլլելու խնդիր։ Ո՛վ պիտի մտածէ ասոնք, ո՛վ պիտի կարգադրէ և վերջ տայ այս ծայրայեղութեանց։

Վարչութի՞ւնը, երեսփոխանութի՞ւնը...։

Բայց Եգիպտոսի Բուրգը՝ մինչև ցարդ բանի տեղ դրա՞ւ Կեդր. Վարչութեան հրահանգները, գործադրե՞ց հրամանները, ուզած ժամանակ՝ Եգիպտոս՝ Սոյ թէմէ ըսաւ, Երուսաղէմայ վիճակ է ըսաւ, առանձնաշնորհեալ իշխանութիւն է ըսաւ, այսօր ալ աղդը խաբելու համար Էջմիածնայ թեմ կը հռչակէ։

Եգիպտոս չէ՞ր որ՝ մինչև ցարդ Ազգ. Սահմանադրութեան վրայ խնդաց, առաջնորդներ, քննիչներ չկրցին բան մը ընել, աղգայիններ բանտուեցան, Հայեր Պահրը—իւլ—Ապիտ ճամբորդեցան, կրօնականներու մօրուքը փետտուեցաւ, ապտակներ փոխանակուեցան...։

Ի՞նչ կրցաւ ընել Մանուէլ վարդապետը, ի՞նչ կրնար ընել՝ քննիչ Մեսրովպ վարդապետը։

Ի՞նչ ծառայութիւն կրցաւ մատուցանել Մկրտիչ եպիսկոպոսը, ի՞նչ ազդեցութիւն ըրաւ Ներսէս եպիսկոպոսի քննիչութիւնը։

Ի՞նչ կրնար սպասուիլ Մեսրովպ եպիսկոպոսի անուանական առաջնորդութենէն, քանի որ իրական առաջնորդները՝ բուն իսկ երկրին վասակներն են, որք 30 տարիէ ի վեր շարունակ Երուսաղէմի կալուածներուն մատակարարութիւնը՝ էֆոէէ էեյֆէէով կը յանձանէին։ Եսայի պատրիարքը խաբելով Գահիրէ բերին։

Իգնատիոս Սրբազան՝ իբրև լիազօր քննիչ Ազգ. վարչութեան կողմանէ, Սիմէօն Սրբազան՝ իբրև հսկող տեսուչ մը Երուսաղէմայ մարանութեան կողմանէ 1869ին Եգիպտոս ղրկուեցան, սակայն կը՞ցի՞ն Երուսաղէմայ 32 կտոր կալուածները ամբողջ ձեռք ձգելու, որոց վարձքերը 30 տարի գանձելով կը լլան էին, այն կալուածներուն համար կը սեմ, որոց աղէկները ուղածնուն պէս առեր ծախեր էին։ Եւ 1869ին հաշիւ 27 կտոր խարխլած կալուածները ուր ուրեմն ստիպուեցան յանձնել վանքին, որոց 14 կտորը արդէն նորոգութիւն տեսած չունէր, որ հետզհետէ փլան։

Եգիպտոսէն մինչև ցարդ հաշիւ ուզող չկար։ Սա ալ իրաւ է որ հաշիւ տուող մարմին ալ չկար։

Կը ցաւիմք միայն որ այս ամենը տակաւին Ազգ. վարչութեան դաս մը, խրատ մը չեղան, և չհամոզուեցաւ թէ՝ հոն երկաթէ ձեռք մը կայ՝ որ Սիմէօն Սրբազանը կը լայնէ, Ստեփան փաշային կը յուսահատեցնէ, երբ վերջին անգամ Սիմէօն սրբազան Աղէքսանդրիոյ կալուածական խնդրոյն համար լիազօր փոխանորդ կը կարգուի, և վանքին տեղը չկրնար յաջողիլ ամբողջութեամբը ձեռք բերել և կստիպուի 32.000 կանդուն տեղ՝ Երուսաղէմայ վանքին վրայէն ջընջելով՝ Նուպար փաշայի վրայ դարձընել, ստորագրութիւն մը միայն իրմէն առնուելով թէ՝ սոյն տեղւոյն ինքն ստակ տուած չէ։ Ազգինն է, ևն.

Ի՞նչ կրնար ընել Սիմէօն Սրբազանն, քանի որ մենք միայն եկեղեցականը կրնանք հարուածել, հոգեւորականը դատապարտել, տկարը ջարնել։

Ի՞նչ, միթէ Սիմէօն Սրբազանն թողո՞ւր որ Աղէքսանդրիոյ մէջ եղած կալուածները՝ 35 տարիէ ի վեր եղածին պէս երեսի վրայ մնային։

Միթէ՛ գէշ ըրաւ Սիմէօն Սրբազանն, երբ ըսեմ թէ՝ այսօր այն ձեռք ձգուած տեղն ալ տարին գէթ 400-500 լիրա կը բերէ։ Եւ եթէ 12 տարի առաջ ստորագրուած պայմանագրութիւնն ընդունուած ըլլար, աւելի լաւ չէ՞ր ըլլար. որ գէթ այսօր 8000 լիրա շահած պիտի ըլլար վանքը։

Բայց չէ, մեր Ազգ. կեդրոնական ազդեցութիւնը չենք ուզեր տարածել հարստահարիչ աշխարհականին վրայ Ս. Երուսաղէմայ լիազօր պատուիրակ՝ Ասլանեան վեմ Ստեփան փաշան ընդհանուր ժողովոյ մէջ խիստ փղձկեալ թէև մատնանիշ ըրաւ ասոնք, բայց ո՞վ զգաց, ո՞վ հարցուց։

Ինչո՞ւ Վարչական խորհուրդը լրագրաց մէջ գրուածները նկատողութեան չառնուր, և իւր քննութեանը առարկայ չընէր։

Միթէ՛ Հայր Մկրեան իբրև քննիչ, և Տ. Սահակ քահանայն իբրև առաջնորդական տեղապահ խրկելով՝ խնդիրը հիմնապէս իմաստասիրած կըլլայ։

Ինչո՞ւ արտօնութիւն չտրուիր անոնց, որ քննութիւնը ընդարձակեն։ Ինչո՞ւ երեսփոխանաց մէջ Եգիպտոսը ուսումնասիրողներէն յանձնախումբ մը չկազմուի, և խնդիրը անոնց միջոցաւ չտեղեկացուի Ազգ. ժողովոյն։

Եգիպտական երկինքը տեսնելով՝ Գահիրէի վիճակը չիմաստասիրուիր, արևադարձի հորիզոնը կայնելով, Նեղոսէն ջուր խմելով՝ գործ չտեսնուիր։

Պէտք է որ Տնտեսական տեսչութիւնը՝ Եգիպտոսի խնդիրը սերտէ, փոխանակ աննշան հաշուց համար, իրեն վերաբերութիւն չունեցող խնդրոց համար ժամավաճառ լինելու։

Այս առթիւ կարևոր կէտ մ'ալ կայ, զոր պէտք չէ անտես առնել։ Եգիպտոս 20 տարի Սահմանադրութեան վրայ խնդալէն ետքը՝ անցեալ տարի կեդրոնական երեսփոխան մը տուաւ։ Սակայն հարցուեցա՞ւ արդեօ՞ք թէ՝ ինչո՞ւ այսչափ ուշացուց իւր ընտրութիւնը...։ Եւ երբ երեսփոխան մը տուաւ, ինչո՞ւ չհարցուեցաւ թէ՝ Աղէքսանդրիոյ քուէն ո՞ւր է։ Ի՞նչ է պատճառը անոր ձեռնպահութեանը։

Կարծեմ՝ սոյն կէտերը կարևոր են Եգիպտոսի խնդրոյն լուսաբանութեանը համար։

Զեմ յուսար որ եկող դացող Ազգ. վարչութիւնները Եգիպտական խնդիրը հիմնապէս քննած ըլլան, այլ միշտ մակերևոյթէն նայած են։

Եգիպտոսի խնդիրը ուսումնասիրելու համար՝ նախ այն պաշտօնական թղթերը հետազօտելու, գտնելու է, որոց համար կըսուի թէ կորսուած են։

Սակայն չենք կարծեր որ Ազգ. Վարչութիւնը գիտութեամբ աչառութիւն ընէ խնդրոյն հեղինակներուն և ավելորդ վնիռ արձակէ։

Եգիպտոս ղրկուած քննիչները մինչև ցարդ հինը չքննեցին, վասն զի հրահանգ չունէին, և եթէ ունենային, չենք գիտեր թէ պիտի կրնային՞ն, յաջողիլ...։ Հոն այն պիսի գաղտի ձեռք մը կայ, որ ուղածը կատուածացնէ, չուզածը կը կործանէ, կը փչրէ և սանդարամետական անդունդը կը նետէ։

Եւ չենք զարմանար երբ ըսենք թէ՝ այս պարագային մէջ Ազգ. Վարչութիւնը սխալած է։ Ամենէն մեծ մարմիններն ալ կրնան սխալիլ։ Սխալիլը մեղք չէ. սխալը ըզգալէն ետքը չուզղուիլը մեղք է։

Ի՞նչ, պիտի թողո՞ւ ազգը, որ մէկ կողմէն Հայաստանի օտար հարստահարիչներուն դէմ կառավարութեան բողոքած և անոր բարձր գթութեանը դիմած ժամանակ, Եգիպտական կոկորդիլոսներ, ազգային վասակներ՝ ուզածնուն պէս ազգը առնեն, ծախեն։

Զեմ կարծեր, քանի որ իմ հաւատքս մեծ է Ազգ. Երեսփոխական ժողովոյն վրայ, քանի որ իմ վստահութիւնս անկասկած է Ազգ. Կեդր. Վարչութեան վրայ։

Ա.

ՄԷՋԵԱԹԻՊ

ԷԿԻՆ

—

Շէհրը՝ մէջբիր մուսպիրիպտէն մարտ 4 Թարիխէյէ ալտրդրմզ մէջթուպ սրը.

. . . Միւէլլիֆ,

Պաղը սէպէպտէն տօլայը պուրատա պուլունան ասքէր գայմագամը՝ կէյէնետ Արապկիրէ ազիմէթի էնսասընտա չէհրիմիզէ թէրբ իթմիշ օլտուղու 7 նէֆէր ասքէրի 300 ղուրուշա իճար իտիրմիշ օլան պիր գահվէյէ պրագմըշ իսէ տէ, ասաքիրը մէրգումէնին օրատա օլմասընտան նաչի մէգքիւր գահվէյէ քիմսէ կիթմէտիյինտէն, գահվէնին միւսթէհիրի հիւքիւմէթէ պիր արզուհալ թագտիմ իտէրէք, քէնտիսինէ պու հալին քիւլի զարարը մուճիպ օլտուղունու պէյան վէ չարէի սէրիա թէհարրիսինի իսթիտա իթմիշ օլտուղունտան՝ գայմագամ վէ պէլէտիյէ ըէյիսի, ասաքիրը մէգքիւրէ իլէ պէրապէր պուրայա թէրբ իտիրմիշ օլուպ տիկէր պիր մահալտէ իսքեան իտէն միւլազիմի չաղըրըպ եա ասքէրի օրատան չըգարմասընը վէ եախօտ գահվէճիյի մատտէքէն իսքեաթ իթմէսինի թէֆճիմ իթմիշլէր, վէ ասաքիրը մէրգումէնին իսքեանլէրի իչուն տիկէր թէտպիրլէր իրաէ իլէմիշլէր իսէ տէ, մէրգում միւլազիմ պիր թագըմ էօղիւրլեր իրայէսիյլէ մուճիպլէյիճիյինի պէյան իթմիշ իսէ տէ, ասքէրի գայմագամ ճարի օլտուղունու թաստիգ իտէպիլէճէյինի պէյան իթմիշ իսէ տէ, ասքէրի գայմագամ մուճիպլէյիճէ պիր թագըմթէճիտատթատ պուլունարագ հապս իթտիրմէք իսթէմիշ տիր. անճագ պիլա մուհաբէմէ քիմսէնին հապս իտիլէմէսինէ նէզամը միւսաիտ օլմատարը պէյան գէլընմասը իւղերինէ բէիսի մուճիպլէհ հապս իտիլէմէմիշտիր։ Պու պապատ միւլքիյէ գայմագամը իլէ մէրգումասքերի գայմագամ պէնինտէ իսթիլաֆը էֆքեար զուհուր իթմիշ վէ պու հալ էհալի պէյինտէ տախի հէյէճանը մուճիպ օլմուշ իսէ տէ, պէլէտիյէ բէիսինին մէհարէթի սայէսինտէ հիչ պիր վուգուաթ զուհուրա կէլմէմիշ տիր։

Պէլէտիյէ հէյէթի պու մատտէտէն տօլայը իսթիֆա իթմիշ տիր։ Իտարէ վէ պիտայէթ աղալարընին տախի իսթիֆա իտէճէյի սէօյլէնիյօր։

ՆՈՐ ԼՈՒՐ ՄԸ ՄԱՍԻՍԻ

Եւ իւր թնդանոթաձիգ սպային վրայօք.

Պու սերլէվհա իլէ «Պօլսեցի» պու սապահ աթիտէքի մէքթուպը մտթպասմըզա իրսալ իթմիշ տիր։

Խմբագիր Ֆէր։

Պ. Նիկողոսեանի՝ ՊՕԼՍԵՑԻՈՅՆ դէմ ընդարձակ արտաքին միտելու սիրտ ըրած յօդուածն՝ երէկ դժբախտաբար «սոսկալի՛ զայրութիւն մը» Մասիսէն դէպ-ոներ է, թէև մերժուիլ ու ընդունիլ սկզբունքները՝ Մասիսի համար նշանակութիւն չունենան։ Օր մը առաջ կը յայտարարէ թէ՝ ալ լեզուակռուոյն վրայ յօդուած չպիտի կարենայ ընդունիլ, բայց կը ներէ որ Բիւզանդ չաբաթն օր «Մայրենի լեզուին գործածութիւնը վերնագրով» շաղակրատէ. Թոյլ կուտայ որ Գրասէր Ատամ՝ այդ նոր բանաքաղ Մարկիոնը՝ աշնան տերևներէն աւելի դեղնած ու ցամքած «Գարնան ծաղիկներ» վերնագրին ներքև՝ Բանդոպոլի և Վոդոպոլի տակաւին գրաբարի և գրաբարեանց դէմ, և աշխարհաբարի և աշխարհաբարեանց թեր։ Մասիս պատուաւոր խմբագրի մը յատկանիշը կը կորսնցնէ, երբ խմբագրական յայտարարութեան մը պարկեշտութիւնը մոռնալու և մոռնալն ալ կեղծ ու պատիր դիտողութիւններու կարկտուքներով պարտկելու չափ կը փոքրոգիանայ։ Այսօր Մասիսին մէջ՝ Մասիսի երկրորդականը Բիւզանդ՝ որ կերևի թէ չաբաթէ ի վեր, Անահիտին յօդուածն Հաւատտքնութենէ անցընելէն, «բէր նէր» ֆանֆէրոնաներու դնելէն, «երբեկ» ծամծմելէն համոմիլէ՝ պիր թագըմթէհտիտատթատ պուլունարագ հապս իթտիրմէք իսթէմիշ տիր. անճագ պիլա մուհաբէմէ քիմսէնին հապս իտիլէմէսինէ նէզամը միւսաիտ օլմատարը պէյան գէլընմասը իւղերինէ բէիսի մուճիպլէհ հապս իտիլէմէմիշտիր։ Պու պապատ միւլքիյէ գայմագամը իլէ մէրգումասքերի գայմագամ պէնինտէ իսթիլաֆը էֆքեար զուհուր իթմիշ վէ պու հալ էհալի պէյինտէ տախի հէյէճանը մուճիպ օլմուշ իսէ տէ, պէլէտիյէ բէիսինին մէհարէթի սայէսինտէ հիչ պիր վուգուաթ զուհուրա կէլմէմիշ տիր։

Պէլէտիյէ հէյէթի պու մատտէտէն տօլայը իսթիֆա իթմիշ տիր։ Իտարէ վէ պիտայէթ աղալարընին տախի իսթիֆա իտէճէյի սէօյլէնիյօր։

ՆՈՐ ԼՈՒՐ ՄԸ ՄԱՍԻՍԻ

Եւ իւր թնդանոթաձիգ սպային վրայօք.

Պու սերլէվհա իլէ «Պօլսեցի» պու սապահ աթիտէքի մէքթուպը մտթպասմըզա իրսալ իթմիշ տիր։

Խմբագիր Ֆէր։

Պ. Նիկողոսեանի՝ ՊՕԼՍԵՑԻՈՅՆ դէմ ընդարձակ արտաքին միտելու սիրտ ըրած յօդուածն՝ երէկ դժբախտաբար «սոսկալի՛ զայրութիւն մը» Մասիսէն դէպ-ոներ է, թէև մերժուիլ ու ընդունիլ սկզբունքները՝ Մասիսի համար նշանակութիւն չունենան։ Օր մը առաջ կը յայտարարէ թէ՝ ալ լեզուակռուոյն վրայ յօդուած չպիտի կարենայ ընդունիլ, բայց կը ներէ որ Բիւզանդ չաբաթն օր «Մայրենի լեզուին գործածութիւնը վերնագրով» շաղակրատէ. Թոյլ կուտայ որ Գրասէր Ատամ՝ այդ նոր բանաքաղ Մարկիոնը՝ աշնան տերևներէն աւելի դեղնած ու ցամքած «Գարնան ծաղիկներ» վերնագրին ներքև՝ Բանդոպոլի և Վոդոպոլի տակաւին գրաբարի և գրաբարեանց դէմ, և աշխարհաբարի և աշխարհաբարեանց թեր։ Մասիս պատուաւոր խմբագրի մը յատկանիշը կը կորսնցնէ, երբ խմբագրական յայտարարութեան մը պարկեշտութիւնը մոռնալու և մոռնալն ալ կեղծ ու պատիր դիտողութիւններու կարկտուքներով պարտկելու չափ կը փոքրոգիանայ։ Այսօր Մասիսին մէջ՝ Մասիսի երկրորդականը Բիւզանդ՝ որ կերևի թէ չաբաթէ ի վեր, Անահիտին յօդուածն Հաւատտքնութենէ անցընելէն, «բէր նէր» ֆանֆէրոնաներու դնելէն, «երբեկ» ծամծմելէն հա-

զիւ ժամանակ դտած՝ պիտի ֆոպաբան կանգնի ի պաշտպանութիւն Դրօսոտ Նիկողոսեանի, զոր մինթարելու համար՝ կոչահեցի՛ք, երբեկ չուտ մը Բարիզէն «եռանդոտ երիտասարդ» կոչել տուեր էին ծայրայե՛ղ գրաբարատեաց Մասիսին ծայրայե՛ղ Աշխարհաբարեան—Երբ-սրբեան խմբագիրը։ Աստուած երկանմտութիւն տայ այսօր ընթերցողաց. եթէ Պ. Բիւզանդ որ դերդերցոի և դէնոնբոցոի չափ անվերջաբան փոքրիկներ խօսելու վարժ է Մասիսը լեցնելու համար, նորին աշխարհաբարեան սրբուհիին ու սիրուն ընթերցողուհիներուն աչն ու վախն քաշելէն՝ մեղմամաղձտելու չափ սիրտը փորը հատած Գրասէր մրասէր Ատամին պէս գրելու տեղ, Շէյթի համբիչը պիտի քաշէ, և խօսելու, խորհելու տեղ՝ հէ՞ռով, հատկըլեալ կէտերով, անվախճան դէր-ոլրդեանե՞ պիտի դաշէ Մասիսի աշխարհաբարին Բագինը խնկարկելու համար։ Եթէ կարելի է, Պ. Նիկողոսեանի երէկ Մասիսին մերժուած յօդուածն Ձեր թերթին մէջ ընդունելու վերհանձնութիւնն ունենալնիդ կը փափաքի, հ՛ը-ը՛ն՝ ըստ արժանեաց իւրեանց պատուասիրելու քաջալարժ

ՊՕԼՍԵՑԻՆ

ՄԻԹԻԼԻՖԷՐԻԳԱ

Կրա՞ թիւֆէնքլերինէ գաբսիլ իմալ իթմէք իւզրէ Ամինա ճիվաբընտա պիր գաբսիլ ֆաբրիգասը ինչա օլունճաղընտան, պու պապտ մէմալիքի էճնէպիյէյէ սրբաբրը իտիլմիշ օլան էտէվաթ գարիպէն մուվասէլէթ իտէճէք իմիշ։

—

Եունանիսթանտա նաւալի թէրսանէսինտէ քէմալը կէրմի իլէ չաբբընմադտա օլուպ, մէղքիւր թէրսանէ ամէլէսի զիյատէսի իլէ թէքսիր իտիլմիշ տիր։

—

Բէլ Մէլ կազէթէ նամ ինկիլի կազէթասընըն սահիպը իմթիյազը մատամասը իլէ պէրապէր պու տէֆա ցէրսատտէթէ կէլմիշ տիր։

—

Զէգան ճումատա իրթէսի կիւնիւ Հէֆզի բաչա հազրէթլէրի Ղօլսա միւթէվէճճիհէն ցէրսատէթտէն հարէքէթ իլէմիշ տիր։

—

Մէհէզունէն մէմլէքէթի ճանիպինէ աղիմէթ իթմիշ օլան ինկիլթէրրա սէֆարէթի իքինճի սրը

ՊՕՆ ՄԻՐԳԻՍ
ՍԹԱՄՊՈԼ
ԻՐԱՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԵՐԷՆ ԶԱՏ ԳԻՐՔԵՐ ԵՎ ՀԱՅԵՐԵՆ ԱՐԱՐՈՒԱԾՆԵՐ ԿԱՆ ԵՎ ՀԱՅԵՐԷՆ ԱՐԱՐՎԱԾՆԵՐ ԿԱՆ ԵՎ ՀԱՅԵՐԷՆ ԱՐԱՐՎԱԾՆԵՐ ԿԱՆ
ԱՌԱՋԻՆ ԴԱՐՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ ՄԷՋ ԱՆՀԱՏՈՒՆ ՄԵԾ ԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ ՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՎ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՏՊԱԳՐՈՒԱԾ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՐԳԱՆՔ ԿԱՐԵԼԻ ԵՂԱԾ

քեաթիպի Մ. Մէթլէնտ Սարթօ-րիս պու-քէրրէ Տէրսաատէթէ ավ-տէթ իլէմիշ տիր։

—

Զաթը հաղրէթը Շէհրիյարի՝ Տ։-էաս Նամ ինկիլիզ ճէմիյէթը խայ-րիյէսինէ 25 լիրա իանէ իհսան վէ ինայէթ պույուրմուշլար տըր։

—

Զապթիյէ նէզարէթի մէմուրի-նի Գուրպան Պայրամընտան պէ-րու մաաշ ալմայրպ, պունտան մաատա մէմուրինը միմանլէյ-հիմտէն պէհերինին 14—16 այ-լըգ ալաճաղը վար իմիշ։

—

Իզմիտտէն Ատա բազարընա գա-տար տէմիր եօլ ինչասը իչուն Նա-ֆիա նէզարէթիյլէ Իզմիտ տէմիր եօլ իշլետիճի գումբանիասը միա-նընտա միւղաքէրաթ սուրէթը մաթրուպէտէ ճերէեան իթմէքտէ օյտուղու կիպի, Նաֆիա նազրը Հասան Ֆէհմի էֆէնտի հաղրէթ-լերի՝ մէզքիւր գումբանիայա միսսիա պիր բաբօրթօ թանզիմ իթմիշ վէ պու կիւնլերտէ մէճլիսի վիւքելյէ արզ իտէճէքմիշ։

—

Եանեատան եազըլարընա կէօ-րէ, մարտ 12տէ հայտուտլար Զա-կօրի Նահիյէսինտէ Մանասի գա-րիյէսինէ կիրերէք 200 լիրա Յսըր-գաթ իթմիշլեր տիր։ Բէզարիք մարտ 21տէ 60 քիշիտէն իպարէթ պիր հայտուտ պէօլիյիւ Մգամ-նէլի գարիյէսինտէ պիր բաբազ էօլտիւրտիքտէն սոնրա 8 գաթըր եիւքիւ էշեա զասպ իթմիշ վէ 3 քիշի տէ էսիր թութարագ տարա աշըրմիշ տըր։ Պունլարըն թախի-սի իչուն հայտուտլար 3000 լիրա թազմինաթ թալեպ իտիյօր իմիշ։

—

Եանեա տախիլինտէ Զակօրի Նամ մահալատէ պու քէրրէ պիր թէլէկրաֆ մերքէզի քիւշատ օլուն-մուշ տըր։

—

Շարգի Ռումէլի տախիլինտէ վագը Բազարճըգ վէ Իսլիմիա վէ Ա.յտոս վէ Գէզանլըգտա պիրէր գըշլա ինչասընա գարար վերիլմիշ տիր։

—

Ալթընճը օրատու գօմանտանը սապլըգ Բէճէպ բաշա հաղրէթլերի մէրքէզի Մանասթը օյան իչուն-ճիւ օրտուլա գօմանտան թաեին պույրուլմուշ օյմաղլա, պու կիւն-լերտէ Սէլանիկ միսթէվեճիհէն Տէրսաատէթտէն հարէքէթ իտե-ճէք իմիշ։

—

Քէօբրիւտ կէչէնլերտէն բարա ռլան մէմուրլարտան պիրի իսթի-լաս իչուն տիլինին ալթընտա պիր չէրեէք սագլամըշ իսկ տէ, նէօ-պէլտէն չըգարգտան սօնրա պիր միթաատսէթիւ պաշը արանըլըր իքէն նասրլ իսկ պու սըրգաթը մէյտանա չըգմըշ վէ տերհալթան-թը թէվգէթքէ ալընմըշ տըր։

—

Կէչէնլերտէ կէճէյլերին Ս. Փըր-կիչ խասթախանէսինին պաղչէ տի-վարընտան իչերի կիրերէք, մէզ-քիւր խայրթխանէյին պէքճիսի պուլունան կարապետ աղայա իչ-տեֆա բէվլրվէր պօշալիմըշ վէ ֆագաթի իսապէթ իթմիրէմմիշ օյտուղունու օ զէման եազըրը-մըզ չսխա՝ պու տեֆա իչ սէնէ քիւրեք ճէզասընա հիւքմ՝ օյուն-մուշ տըր։

ԹԻԼԷԿՐԱՖ

Ատանա Հավաս

(Պու սապահ կէլէն Բէլէյոֆլար)

Բարիզ 12 ապրիլ

Բասգալեա եօրթուլարը միանա-սիպէթիյլէ, մէճլիսը մէպուսան մայիս օն իքիյէ գատար թաթիլ իթմիշ տիր։

Ամինա 12 ապրիլ

Եունան հիւքիւմէթի՝ տէվլէթ-լերին ապրիլ 7 թարիխի նօթասը-նա եարըն չիւպհէսիզ ճէվապ վէ-րէճէք տիր։

Հիւքիւմէթը միւշարիլէյհա՝ խաթ-թը ճէտիտին չամիլ օյմատըզը «գա-ըընտայլարըմըզդն» հուգուգունու-քէմալը խահիչլէ իլթիզամ իթմէք-տէ տիր. հուգուգը մէզքիւրէ՝ Պէրլին ահտնամէսիյլէ գօնֆերան-սը թարաֆընտան թային օլունմըշ տըր. պու հիւքիւմէթ՝ մէզքիւր խաթթը ճէտիտի պէյէնմէյիպ, թէմամըյլա միսսթէպիտտանէ պիր թարզտա չըգըլմըշ օլտուղունու, վէ պունուն՝ խուսուսիյլէ Է-բիր ճիհէթինճէ եունանիստան ի-չուն էճիպէթպախչ պիր հուտուտ օյմատըզը պէյան իթմէքտէ տիր։

Էյհասը հիւքիւմէթ միւշարի-լէյհանըն էֆքեարընա կէօրէ, է-կէր տէվլէթլեր թէրք օլունան է-յալաթըն սուրէթը հագիգիյէտ էշզալ ու թասարրուֆընը, գան տէօքիւրմէքսիզին վէ ազ կիւն զարֆընտա թէէմինիթմէզլէր իսէ, մէսէլէ Եունանիյէնին թէսվիյէսի իլէ թէէմինը սուլհ ու սալահ ի-չիւն Պէրլին գոնֆերանսընտա վէ-րիլէն գարարրն եէրինէ կէչէն չու գարարը ճէտիտ սուլհ ու սա-լահը թէէմին իտէմէզ։

(Օրեա Նորէթ)

Լոնտրա 13 ապրիլ

Մ. կոչէն պու այ զարֆընտա Ինկիլթէրրատա ավտէթ իտէճէք, վէ եէրինէ լօրտ Տիֆրին թային օլունաճագ տըր։ Բօմա սէֆիրի Լորտ Բէյճէթ տախի Լօրտ Տիֆ-րինին եէրինէ Բէթերսպուրկ սէ-ֆարէթինէ նասպ իտիլճէճէք տիր։

Մէվսուգէն խապէր վերիլտիկի-նէ կէօրէ, սըր Հ. Լէյըրտ Բօմայա սէֆիր օլաճագ տըր։

Ադանա Ռիւմէր

Լոնտրա 12 մարտ

Պու սապահ Տիւրպանտան ալը-նըպ նէյը օլունան պիր թէլէկրա-ֆա կէօրէ, ժէնէրալ Սըր Էվլին ՈւտԲրէթօրիատան Նիւգասլա ավ-տէթ իթմիշ տիր։

Պօէրլեր՝ Բօյէֆսթրում Նամ մա-հալին ինկիլիզլեր թարաֆընտան թէսլիմին քէճէնէյէմ եէքիւն ի-թիպար իթմէյէ մուվաֆագաթ իյ-լէմիշլեր տիր։ Զիրա մահալը մէզ-քիւրը թէսլիմի՝ միթաթէքէճինին ագաը խապէրինին օրատա պուլուն-նան ինկիլիզ ասքերինե վիրու-տինտէն էվվէլ վուգու պուլմուշ տըր։

Պինատէն ալեյհ ինկիլիզ ասքերի եինէ Բօյէֆսթրումա տուխուլ իթ-միշլեր, վէ պու խուսուստա Պօէր-լեր բէսմէն ինկիլիզ մէմուրլարընա պէյանը իթիզար իյլէմիշլեր տիր։

Լոնտրա 13 ապրիլ

Տիունցագչամ՝ նէյը օլունան պիր բաբօրթօյա կէօրէ, Լօրտ Պիգրոֆ-ֆիլտին ահվալը սըհհիյէսինտէ հիյ պիր էյլիք եմարեսի եօգ տըր։

Պու սապահ Տըպլինտէն խապէր վերիլտիկինէ կէօրէ, Իրլանտա ճէ-միյէթը զըրանիյէսի ռուէսասը՝ զը-բաաթ գանունունամէսի ահքեամը-նըն իճապաթը ահվալէ ասլա մու-թապգ օլմատըզընը պէեան իթ-միշլեր տիր։

Բէթերսպուրկ 13 ապրիլ

Օտեսա վալիսի ժէնէրալ Հէյնց՝ ժէնէրալ Պարանօֆրն եէրինէ Բէ-թերսպուրկ վալիլիկինէ թային օ-լունմուշ տըր։

ԻԼԱՆԱԹ

ԷՎԳԱՖ

Էվգաֆը Հիւմայուն խազինէսի մահ-իլաթ տարիէսինտէ պէհէր կիւն միւ-զայտէտէլերի իճրա օլունմագտա օլան աթի իւզրիքը մահլիլաթը 1297 սէ-նէսի մարթընընն Ցընճը բազար իրթէսի կիւնիւնտէ իթիպարէն շէհրը մէզքիւ-ըընն 30ընճը կիւնիւնէ տէկին մահլիւ-լաթ տարէսիյլէ էնճիւմէնը խազինէյէ կէվմէլերի իւշ տեֆա իլան գըլընմըշ իսի։ Շէհրը մէզքիւրընն 30ընճը բա-զար իրթէսի կիւնիւնտէն իթիպարէն սէնէի մէրգումէ նիսանընընն 6ընճը բա-զար իրթէսի կիւնիւ սաաթ 11է գա-տար տախի պէհէր կիւն հուզուրը նէ-զարէթտէ միւզայտէի ինթիհապէլերի իճրա գըլընճաղընտան, հէր նէ գա-տար զամմ վուգու պուլուր իսկ գա-պուլ օլունուպ զիքր օլունան սաաթ-տան իթիպարէն 24 սաաթա գատար տա եիւզտ պէշ վէ տահա զիյատ զամմ վուգու պուլուր իսկ գապուլ իթտիրիլէրէք, անտէն սօնրա Պայը Ալխէ արզ ու իսթիզան օլունճաղը տէօրտիւնճի տեֆա օլարագ իլան ու իսթիբար գըլընը։

. . 63 . . 2000 . . 1500, (1) Իս-կիւտարտա Բում Մէհմէտ բաշա մա-հալլէսինտէ Շէմսի բաշա ճատտէսին-տէ 70 զըրա արսատա մէպնի վէ 50 զըրա պաղչէյի միւշթէմիլ շէհրի 40 զրչ. քիրալը ախչապ պիր պապ սամանմաղազասընն նըսֆը։

. . 38 . . 3000 . . 3700, Թօբ-խանէյտէ Գարապաշ մահալլէսինտէ Տէրէ սօգաղընտա 60 զըրա արսատա մէպնի իքի օտա վէ պիր սուֆա վէ պիրիսայի միւշթէմիլ ախչապ պիր պապ մէնզիլ։

. . 24 . . 3500 . . , Պապը Ճա-ֆէրի գուրպինտէ Ռիսթէմ բաշա մա-հալլէսինտէ Գարանը Ասէլ (Պալ Գա-բանը) խանը տէրուէնինտէ 30 զըրա արսատա մէպնի շէհրի 40 զրչ. քիրա-յա միթէհամմիլ մէստուտ պիր պապ օտա։

. . 37 . . 3534 . . , Պապը Ճա-ֆէրի խարիճինտէ Ախի Զելէպի մա-հալլէսինտէ Լիմոնճըլար սօգաղընտա ֆէվզինտէ 2 օտայը միւշթէմիլ սէնէ-վի 3,000 զրչ. քիրալը քեարկիր պիր պապ լիմոնճը տիւքեանընընն 120 սէ-հիմ իթիպարըյլա 10 սէհիմի։

. . 231 . . 8,500 . . , Շահզատէ պաչը գուրպինտէ Էմին Նուրէտտին մահալլէսինտէ Շեհզատէ ճատտէսին-տէ 30 զըրա արսատա մէպնի շէհրի 100 զրչ. քիրալը քեարկիր պիր պապ սաաթէը տիւքեանընընն նըսֆ հիս-սէպի։

. . 2 . . 10,000 . . , Մահմուտ բաշա ճամիի շէրիֆի հավլիսի տէրու-նինտէ 100 զըրա արսատա մէպնի շէհրի 400 զրչ. քիրալը պիր պապ քահվէխանէյինն ըուպ հիսսէպի։

. . 10 . . 2334 . . , Տրօկման գուրպինտէ Թէրճէման Եօնուս մա-հալլէսինտէ Քէֆէվի սօգաղընտա 180 զըրա արսատա մէպնի իքի եէր օտա-սը վէ 300 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ մէնզիլին սիւլան հիսսէպի։

. . 57 . . 1,500 . . , Պաալը Ալի գուրպինտէ Իմամ Ալի Նամը տիկէր Նալը Մէճիտ մահալլէսինտէ Ազիզ-յէ ճատտէսինտէ 50 զըրա արսատա մէպնի ֆէվզինտէ պիր օտայը միւշ-թէմիլ շէհրի 120 զրչ. քիրալը քեար-կիր պիր պապ պասմաճը տիւքեանը։

. . 50 վէ 52 . . 50,000 . . , Ալա-ճա Համմամ գուրպինտէ Զէլէպի օղլու Ալաէտտին մահալլէսինտէ Սապօնը խանը ճատտէսինտէ 240 զըրա ար-սատա մէպնի ֆէվզինտէ 5 օտայը միւշթէմիլ շէհրի 400 զրչ. քիրալը պիր պապ մաղազանընն սիւլիւս հիսսէպի։

. . 12 . . 15000 . . , Ալաճա Համ-մամ գուրպինտէ Զէլէպի օղլու Ալա-էտտին մահալլէսինտէ Թահթա գալէ ճատտէսինտէ ֆէվզինտէ իքի օտա վէ պիր գայուեու միւշթէմիլ շէհրի 250 զրչ. քիրալը ախչապ պիր պապ մա-բանկոզ տիւքեանընընն սիւլիւսհիսսէպի։

. . 26 . . 10000 . . , Ալաճա Համ-մամ գուրպինտէ Զէլէպի օղլու Ալա-էտտին մահալլէսինտէ Սապօնը խա-նը ճատտէսինտէ 20 զըրա արսատա մէպնի ֆէվզինտէ պիր օտայը միւշ-թէմիլ շէհրի 200 զրուշ քիրալը միւք-մա կէտիք լիւլէճի տիւքեանընընն սիւլիւս հիսսէպի։

. . 11 . . 4000 . . , Երնէ մահալը մէզքիւրտէ Թահթա գալէ ճատտէսին-տէ 25 զըրա արսատա մէպնի շէհրի 100 զրչ. քիրալը պիլա կէտիկ ախչապ պիր պապ քեաղրտանը տիւքեանընընն սիւլիւս հիսսէպի։

. . 26 . . 15000 . . , Երնէ մա-հալը մէզքիւրտէ Սապօնը խանը ճատտէսինտէ 50 զըրա արսատա մէպ-նի շէհրի 400 զրչ. քիրալը քեարկիր պիր պապ լիւլէճի տիւքեանընընն սիւ-լիւս միւլթէկիլ սիւտիւս հիսսէ կէտիրի։

. . 42 . . 10,000 . . Երնէ մահալը մէզքիւրտէ խանը մէզքիւր ճատտէ-սինտէ 20 զըրա արսատա մէպնի ֆէվ-զինտէ պիր օտայը միւշթէմիլ շէհրի 250 զրչ. քիրալը պիլա կէտիք պիր պապ նալընճը տիւքեանընընն սիւլիւս հիսսէպի։

. . 16 վէ 5 . . 14065 . . , Սթավրօզ գարիկէսինտէ Ճէվիզլի սօգաղտա 270 զըրա արսատա մէպնի 7 օտա վէ 2 սուֆա վէ պիր գույու վէ 1200 զըրա պաղչէ, վէ բիշկեահընտա 890 զըրա պաղչէյի միւշթէմիլ պիր պապ մէնզի-լին նըսֆ հիսսէպլէ տէրունինէ ճար-ի նըսֆ մասուրա մահ լէզիգին բուպ հիսսէպի վէ պաղչէի մէզքիւրընն 8 հիսսէտէն 5 հիսսէսե։

(1) Ճիւմլէյէրին պաչլարընտա, իւք հիզատէքի պուլունան բագգամար մահլիլաթընն նիւմէրօլարընը, վէ ի-քինճի հիզատաքիլէր լիրաի Օսմանի 100 զուրուշտան օլարագ գըյմէթը մուխամմէնէյէրինի վէ իչիւնճիա հի-զատաքիլէր պէտէլը միւզայտէյէրի. նի պիլտիրմէքտէ տիրլեր։

ԲԷՌ ԶՕԳ ՓԻՄԷՍՆԷՑԻ

ՄԻԻՓԷՏՏԷՐ ԻՏԷՆ

ՎԷԼՎԷԼԷԼԻ ԽԱՍԹԱԼԸԳ

Պու խասթալըգ ճիւզի պիր միյտ պօզուգլուղու. իկէ պաշլար, լաքին է-կէր իսթիխտատան միւհիմնէիմէզ ի-սէ, նիհայէթ վի-ճուտը հէր թա-րաֆընա վէ պաշ-լըճա տալաղա, գա-բա ճէյէրէ վէ մի-տեեէ վէ նիհա-եէթ պիթիին էթ պէզլէրինէ սիրա-եէթ իտէր, վէ պու սուրէթլէ պու խասթալըղա միպ-թէլա օլանլար միւտ-տեթը էօմիւրլե-րինտէ մուզտարրպ օլուպ, էօլիմ անկէրի պու իզտիրապտէն գուրթարը։ Էքսէրիա պու խասթալըգ էյի ֆարգ օլունմայրպ հանըլըլուր, լաքին չու-սիւվալար խրատ օլունտուգտա, մէզքիւր խասթալըղա միպթէլա օ-լուպ օլունմատը անլաշըլըր. Թա-ամ իթտիքտէն սօնրա նէֆես ալըպ վերմէքտէ միւշքիլթ, զահմէթ վէ սըզընթը չէքէրմիսինիզ։ Տէրինտէն պիր ադը վէ պու ադը իլէ պէրաապէր տահմի պիր եօրկունլուգ տույամրմըրը-նըզ։ Կէօզլէր սարարրը մը։ Սապահլարը տիլլէրտէ վէ տիլ էթլէրինտէ գաթը վէ եարբչկան պիր նէմլիք վէ ադրզ տատսըզլըրը վա՞ր մը։ Տիլ բասը՞ մը տըր։ Գասպուրկալարտա վէ սըրթտա ադրը տույամրմըսընզ։ Գարա ճէյէր պէօյիւմիւշ կիպի սաղ թարաֆընզտա պիր թազեիգ վար մը։ Գասպըլըգ վա՞ր մը։ Ուֆուգի պիր վազիյէթտէ եանի պօյրու պօյունա եաթմըշ օլուպ տա պիրտէն պիրէ գալգտըրընզտա, պիր նէվի պաշ տէօնմէք վէ կէօզլէր գամաշմագ կիպի չէյլեր օլո՞ւր մը։ Իտրար ա՞զ մը տըր վէ բէ՞ք բէնքլի տիր. իտրար թօրլանը՞ր մը։ Թաամ տան սօնրա՝ եէտիյինզ տէրհալ էքլի՞ր մի վէ կէյիրմէքլեր կէլի՞ր մի։ Սըգ սրգ եիւրէք չարրընթրսը վուգու պու-լո՞ւր մու։ Պիթիին պու էմարեէր պիրտէն կէլէմէզլեր. լաքին պու տէհ-շէթլի խասթալըրը թէրագգիսինէ կէօրէ, մէզքիւր էմարեէր խասթայա բէյտէրբէյ եզկէթ վէրիրլեր։ Էկէր պու խասթալըգ պիր միւտտէթ իսթի-տատ իտէր իսկ գուրու վէ կրճզըլա-տըճը պիր էօքսիրիւք հասրլ օլուր, վէ պիր ազ սօնրա պու էօքսիրիւքէ պաղլամ տա կէլիր։ Խասթալըգ բէք իլէրի վարմը, օլտուղու թագտիրտէ գ տէրի էսմէր վէ քիրլի կիպի պիր բէնկ ալը, էլէր վէ սեագլար սօղուր վէ նէմլէնիր։ Գարա ճէյէր իլէ տալագ բէյտէրբէյ խասթալանընճա, սըզը աղ-ըրլարը մէյտանա չըգար վէ պէրմու-թատ իճրա օլունան թէտավի պու սօն աղրըլարա հիչ պիր թէէսիր իթմէդ։ Պու խասթալըգ ատի պիր մուալիճէ իլէ տէֆ օլունուր իսկ, իլգ էմարէ-լեր կէօրիւլինճէ տէրհալ պիր տիգ-գաթը թամմէ իլէ թէտավի իթմէք բէք էհէմմ տիր, վէ էկէր խասթալըգ էյիճէ քէօքլէշմիշ իսկ, իչթահ աչը-լընճայա վէ հազմ ալէթլերի տիւզե-լինճէյէ գատար ասրլ իլաճա տէվամ իթմէյլի տիր։ Պու խասթալըղա գա-բա ճէյէր խասթալըղը նազարըյլա պա-գրլըպ, պու տէհշէթլի իլէթ ալէյ-հինտէ էն էմին վէ էն միէսսիր իլաճ «Սեչէլ Լէ՞ ճէթէ՞ւ ճէրօպը» տըր։ Պու պիր թէրթիպի նէպաթի օլուպ, Ամերիգատա եաբրլըր վէ Լոնտրատա ֆարինկթըն Բօատ Է. Գ. Նօ. 21տէ Ա. Ճ. Ուլիթ թարաֆընտան սաթըլըր։ Պու շերոպ՝ սէպէպը հագիգինին վէ պիթթապ խասթալըղը տա քէօքիւն-տէն տէֆ իտէր։

Սահիպի Ա. Ճ. ՈՒԻԹ

21 ֆարթինկթըն Բօատ Լօնտրա Է. Գ.

Սթամպօլտա Եէնի Ճամի սօգաղընտա Մ. Տէլլա Սուտանը էզգախանէսինտէ վէ Պէյօղլունուն ճատտէսինտ Մ. Գանցիգ պիրտէրլէրինին ինկիլիզ էզգախանէսինտէ վէ Գալաթա-տա Եիւքսէք Գալտըրըմտա Մ. Վէ-լիցին էզգախանէսինտէ վէ պիշիմլէ սպէչար տիւքեանլարընտա պուլուն-նուր։

Թօքատ վէ բէրաքէնտ միւպա-եէաթ իչուն Գալաթատա Զապրթա գուրպինտէ Եիւքսէք Գալտըրըմտա Նօ. 95/7տէ Ռումմի ինկիլիզ Մաղազա-սընտա մէմուրը մախսուսը ԷՏՄՕՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ յա միւրաճաաթ իթմէլի տիր։

ԷՊՆԻՃԷ ԷՆԵԱՍԸՆԱ ՏԱԻՐ ՊԷՕՃԻՒՔ ՏԷՔՕՃԻԹՕ

107 ՄՕՄՀԱՆԷ ՃԱՏՏԷՍԻՆՏԷ 107

ՍՊԻՐԻՏՕՆ ԳԱԲՈՒ ՎԷ Ժ. ԲԷԼԹԱՆ

Շու աթիտէքի պէօյիւք ֆապ-րիգալարը վէքիլի.

Արնօ Էթիէն—Մաբէլէոպ Թուղ-լա վէ քիրէմիտ վէ սագը վէ սարբէ.

Լօնկ Ֆիս Էնէ—Մաբէլէ Թաշը սէրթ վէ եումուշագ.

Պէ Լիւգզ է Գօմանի—Կըընօպ-լըպ-Իսթիյան չիմէնթօսու վէ վա-լէնթին.

Շարլը Սիգար—Մաբէլէոպ. Պօ-ռու, քինը վէ էմնալի.

Պէրնար Օպէր—Մաբէլէոպ. պաս-կիլ վէ սարբ թէրազիլէր.

Մէզքիւր մաղազատա կէրէք բարչա բարչա վէ կէրէք թօքատան օլմագ իւզրէ սըբարը գապուլ օլունագտա տըր։

Պատատէ զիքր օլունան էշեաի միսթէնէվիատան պաշգա, մէզ-քիւր մաղազատա էսնիյէեէ տա-իր էշեաի սարբէ մէսէլա Թրիսթ թաշլարը, Իթալիա մէրմէրլէ-րի, Մալթա թաշլարը, տէմիր քիրիչլեր վէ պունլարա միւմանքի էսնիյէյէ միթէալլիգ էշեա վէ լէվազիմաթը սարբէ մէվճուտ օ-լուպ, կէրէք բարչա բարչա վէ կէրէք թօքատան էհվէն ֆիեաթ-լարլա սաթըլմագտա տըր։

ՍՊԻՐԻՏՕՆ ԳԱԲՈՒ

Վէ

Ժ. ԲԷԼԹԱՆ

1881 փետր. 3

ԲԱԳԱՐ ԿԻՆԻՆԷՐԻՆԷՆ ՄԱՍԱՏ ՀԷՐ ԿԻՆ ՊԱՐԱՍԱՆԱ ՄԱԳԱԶԻՆ

Բագար կինինէրինէն մասատ հէր կիւն Պարասանա մագազին, վէ Սարասանա 11 նիւմէրօլու թաղ-մագ գատար, վէ Սարիրի 18 նիւմէրօլու գատար։ Մէզքիւրընտա գէնճ գամ գամ գամ